



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքը արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առևտ նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

W. Young Jr. M.D.

U L R

ՆՈՅՆ ՀԵՂԻՆԱԿԻՆ

ՏՊԱԳՐՈՒԱՄ


Հոգեր (*Թերթուածներ 1901*) Սպառած
Հրաշալի Յարուրին (*Թերթուածներ 1914*) Դին 15 Ֆր.
Կես գիշերեկ մինչեւ արշալոյս
(*Թերթուածներ 1918*) « 12 Ֆր.

ՏՊԱԳՐԵԼԻ

Կեսարիա (*Թւղթեւորական նօրեր*)
Երկ Տէրը կամենայ. (*Վեպ*)
Ճանիլ եւ ալլ (Պատմուածքներ)
Մարք Ֆուլրունի արկածը (*Վիպակ*)
Հովահար հոգւոյ (*Արձակ եւ ոչանաւոր երգիծանի*)
Մամլոյ պայքար (*Հնարդուած յօդուածներ*).

Այս գիրքէն տպագրուած է 25 օրինակ (1-25)
մասնաւոր թուղթի վրայ:

ՎԱՀԱՆ ԹԵՐԵՄՆ



ՔԵՐԹՈՒԿԱԾՆԵՐ


(1919 - 1933)

A 53490

ՓԱՐԻԶ

1933





ԵՐԵՒ ԶՈՆ

Ա.

ԱՍՏՈՒԾՈՅ

Ինչ որ զրոիր՝ կը դարձնեմ զայն Քեզի.
Ահա՛, Աստուծո...: Ororողիս բարձին տակ
Հուներ դրբիր եւ ես զանենի ցանեցի
Եւ ահա՛ հունեմն՝ երկու ալիս մեջ պարփակ...

Որժան իիշ է, եւ երե ձեռքըս բանամ
Դուցէ ոչ ով ոչինչ տեսնէ, կամ զուցէ
Միայն փոշի եւ միայն բոյր մը տարտամ
Հովը զսնէ ու վայրկեանին բոցընէ...:

Ծատերն երթեֆ յըծաղկեցան՝ բայց ումանի
Այդ հունեսերն զարնան առտու մը ծըրան,
Եղան ոսեր ու կապեցին դրտասանզ
Տունիս ճակտին, ու խաւեցան այս աշնան...:

Ծանցանին իմս է, միւխայն ի՞մըս, գիտեմ,
Երե ես յեւ դըներ հիմա ուրիշ հունեմ
Ամենայափի յու նըմարիդ կշոխն դեմ
Բայց միայն ցաւ ու ակտոսանի ու արցունի...:

Ամրողն այս է, զայն իեզ սիրո՞վ կ'ընծայեմ...:

Բ.

ՀԱՅ ԱԶԳԻՆ

Պիտինազով, շա՛ւ գիտնապով որ պէսք յունիս դուն անո՞ւ՝
Ահա նորեն եւ իմ անձն նու էջեռով ֆեղ տրւի...
Ներողութիւն նըւերին համար անպէս, անշլնորհ.
Ուսանաւորն ի՞նչ ընել, « ուսանաւորը կ'ուսուի՞...»

Պատանիին՝ բոյլ կուտաս. երիտասարդն՝ ինչ եւ կ.
Բայց յափանաս, բայց մեծած մարդն յամառի՛ տակաւին
Տողեր յաշել ու յանգեր զամել ետեւ ետեւ
Ու կախել վար աննցնէ մուր կանքեղներն իր սրին...:

Ո՞չ, գիտեմ, յե՛ս ըսպասեր, յլսպասեցի՛ր դուն երթեֆ
Ռորիշ բանի բայց երկ զաւակներուդ ֆեղ համար
Տառապանցին, հեծութեան, զալարումին վշտաքեկ...:

Առ եւ մետք, մարդակե՛ր, մոռացումի վիճն ի վար
Այս մասնիկներն ալ սրի մ'որ անեն օր հիւծեցաւ
Քեզ եւ ինչոքինն իր վըրայ ծանրակրեզն՝ ւն պատճառաւ...:

Գ.

ԸՆԹԵՐՑՈՂԻՆ

Հոգիս իմս և որքան թըւիմ յանձնել զայն այսեղ
Անցորդներուն անձանօք, իւրաժանչիւր էջի վրայ,
Հոգիս իմս և ոչ ոչ պիտի ամբողջ զայն ճանչնայ
Իր շոյսերովը պայծառ, իր մըրութեամբը ահեղ...:

Հոգիս հանիի մ'կ նըման — ոսկի՞, ածո՞ւխ թէ կապար —
Ռորուն հազիւ հեղեղներ քրքրեցին խաւը վերին,
Մերը հրճուանեցի ու յանախ մեր հեղեղները ցաւին,
Մինչ հըրարուի մը խորունկ անոր ներքեւ կը գոռար...:

Հոգիս այդ հանին և հիմա՝ զոր բացած եմ ու պահած
Եւ ո՞վ զիսկ դեռ որքան այսուհետև նոր վիշտեր
Պիտի պեղեն ու փորեն զանի հարուած առ հարուած...:

Հոգիս իմս և այսօր կը մըսածեմ թէ հա՞րկ եր
Զայն այս յափով ալ միայն անցորդներուն ճանչցընել,
Մինչ կ'ուզեկի ժիշերն'ւն ամբողջովին զայն յանձնել...:

ԸՄԲՈՒՏՈՒԹԻՒՆ ՄՐԲԱՋԱՆ

Օր մը յանկարծ վառեցար...
Երկինքներէն հեռաւոր
Խնկած կայծէ մը կարծես՝
Օր մը յանկարծ վառեցար
Մեր հիւղերուն ու քայլերուն մեր մէջտեղ,
Համայնածախ ո՛վ կըրակ,
Ըմբոստութիւն սրբազան....:

Խորշակներէն բռնութեան
Մեր հոգիներն, որպէս խոփւ,
Չորցեր էին ու մութին մէջ մեր բախտին
Հիմա լուռ-մունջ կ'այրէին,
Քեզմով փունջ-փունջ կ'այրէին,
Ըմբոստութիւն սրբազան....

Կուպը ու կապար գիշերուան
Վըրայ ժայթքող շառափէդ
Սարսափեցան չղջիկներն
Ու վեր ու վար, այ ու ձախ
Թըրթըռաթիո նետուեցան.
Բուերն երկար վայեցին
Երդիքներուն մեր վերեւ.
Հին խըլուրդները դարձան
Իրենց ծածուկ ծակերուն
Եւ աղուէսները շլւար
Կծկըւեցան, պահուեցան

Ու գայլերն իսկ կատաղի
Ընկըրկեցան քու փայլէդ,
Ըմբռատութի՛ւն սրբազան...:

Մուխէդ կուրցան աչուցներ.
Ան երկինքն իսկ կը ծածկէր,
Կ'ընէր աստղերն իսկ անտես...
Անջատ բոցերըդ հիմա
Իրարու ձեռք կուտալին,
Մերթ գետերու պէս կարմիր
Կը վազէին հողին վրայ,
Մերթ, շատրրումն շառագոյն,
Կը ժայթքէին դէպի վեր,
Եւ հորիղոնը ամբողջ, մինչև հեռուն, շատ հեռուն
Կը պատրուտէր քու թոշըտուն սուրերէդ,
Ըմբռատութի՛ւն սրբազան...:

Եղաւ, ո'վ հուր գեղեցիկ,
Որ պահ մը դուն հանգեցար...
Բայց քիչ մ'անդին կը սարսէր
Վերստին հողը ահա'
Եւ դուն, ուժգի՞ն աւելի,
Կը պոռթկայիր գետնէն դուրս,
Կարծես գետնին ներքեւէն
Քալած, վաղած ըլլայիր,
Կարծես բոլոր քաջերուն,
Հերոսներուն, սուրբերուն
Որ հոն ինկած, թաղուած են,
Աղիքներէն, գանկերէն,
Մէկէն միւսին անցնելով,
Աճած, մհծցած ըլլայիր,

Կարծես ամբողջ նախահարց
Սիրար սընունդ քեզ գտնելով վառուէիր,
Հմբոստութի՛ւն սըբազան....

Օհ, վերջապէս, վերջապէ՛ս...
Նայէ՛, առտու է հիմա
Ու փոթորիկն ահա դադրեր է արդէն...
Մոխրացեր է մեծ զնդանն
Ու ժշպիտ կայ սաւառնող
Մեր աշխարհին ամայութեանը վերև
Փոխան լացին զոր չորցուցիր,
Հմբոստութի՛ւն սըբազան....

Բայց մեզի պէ՛տք ես դուն դեռ.
Դուն մընացի՛ր, բընակէ՛
Մեր մտքերուն մէջ հիմա,
Հմբոստութի՛ւն սըբազան.
Զանոնք տաքցո՛ւր, բորբոքէ՛,
Հըէ՛ հընոց մ'որուն մէջ
Մերին ժանգերը հալին,
Մեր մամնիկները բոլոր
Իրար ձուլուին, ամբանան,
Մետաղն ըլլայ կարծը ու յինչ
Եւ փալփալումն իր երգէ՛ փա՛ռքդ յաւիտեան,
Հմբոստութի՛ւն սըբազան....

ԿԵՆԴԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԵՆԻ

Վենդանութիւն Հայրենի,
Ով դուն, մարմին եւ հոգի,
Աւիշ անվերջ, հուր անշէջ.
Ով մեր Երէկն աղուալոյս
Եւ ո՞վ, պահուած անոր մէջ,
Գեղեցկազոյն Վաղուան յոյս...
Ըգմեղ օտարը խոցեց,
Խոցեցինք մենք ալ ըգմեղ,
Պարպըւեցար երակներէն դուն մերին,
Մարմինն հիւծած, միտքն ոգեվար
Դուն թողուցիը ու հեռացար,
Կենդանութիւն Հայրենի....

Իննըսուն և հինգ — իննըսուն և վեց:
Փայլակի նըման
Հրդեհներ անցան
Հայ ծեր հոգիէն.
Ու հոգին շողաց, ու հոգին հեծեց.
Յետոյ հանգչեցաւ՝ ցաւին հետ նորէն
Յո՞յս մ'ալ օրբելէն...

* * *

Ինն հարիւր և ութիւն Մութէն դուրս սատում,
Երգ, ճառ, արտասուք.
Դըրօշակ, ծաղիկ, ծափեր անհատնում.
Մըխիթարուած սուդ՝
Ցամաքի, ծովու մեռելոց վըրայ.
«Կեցցէ» և «Անկցի»...
«Թոնապետութիւնն անիծեալ ըլլայ».
«Ամենքս օսմանցի...»
Մինչեւ որ, տակաւ,
Հոգին հանգչեցաւ՝
Ցոյսին հետ նորէն
Ցաւ մ'ալ օրբելէն...:

* * *

Ինն ամիս յետոյի Երկունք եւ ծընունդ:
Արիւններու մէջ բան մը կը շարժի
Ու կ'իյնայ անդունդ :
Վիժում հաւատքի :
Շըթներու վըրայ
Կը մընայ սառած բառ մը՝ Ատանա...:

* * *

Վեց տարի յետոյ...

Բու՛ք, յետոյ ի՞նչ, յետոյ ի՞նչ սակայն...

Ամալի ու ծանը ու լուռ երեկոյ՝

Հայ հողին, հոգլույն, կեանքին վրայ համայն...

Փոթորիկ մ'ահեղ

Անցեր ու քըշեր է իր առջեւէն

Ամէն բան, ամէ՞ն...

Զըկան ո՛չ արեւ, ո՛չ հայեր այնտեղ...

Բայց հեռուն, հեռո՛ւն, ահա կը ճըշեն

Շուքեր մահազող.

Հեռո՞ւն, հեռացող

Զանգուածները հոծ

Տակաւ կը հալին.

Հեռուն՝ ծուխ ու բոց.

Հեռուն՝ անդունդներ յառած երկնքին

Եւ հեռո՛ւն, ո՛վ Տէր,

Դեռ յոյսի՝ կայծեր:

* * *

Եւ օր մ'ալ յանկարծ

Շեփորը գոռաց

Ու կըմախսք սիրուեր, կըմախսք մարմիններ,

Ստուեր առ ստուեր

Հաւաքուած, եկած միատեղ նորէն՝

Կեանքին, արեւին աչք, ձե՛ռք կ'երկարեն...

...Եւ նաւ մ'ահե կը ծըփայ,

Կը ծփծըփայ ծովուն վրայ,

Կ'երթայ հեռու, կուգայ մօտ
Առաջաստովն արեւոտ.
Մերթ կը մեծնայ՝ հորիզոնն
Ամբողջ աչքէ ծածկելով,
Կը պահուցտի մերթ ալ հոն՝
Ու կ'ելլէ դուրս նազանքով.
Կը կարդացուի նաւուն վրոն
«Անկախութիւն Հայկական»:

...Մակայն չըկա՛յ նաւը ա՛լ...
Ընդհարեցաւ խարակներու
Կամ նաւերու մէջ երկու
(Երէկ օրննեալ, այժմ անիծեալ)
Ճզմըւեցաւ, փշրեցաւ...
Անկախութիւն Հայկական,
Երազն էր ան՝ սուզուեցա՛ւ,
Թողլով բեկո՞ր մը միայն....

Կենդանութիւն Հայրենի,
Ո՞վ դուն, մարմին եւ հոգի,
Աւիշ անվերջ, հուր անշէջ,
Դուն հոն էիր՝ նաւուն մէջ
Եւ դուն... թըռա՛ր անկէ դուրս,
Եւ դուն հիմա՝ իմ հոգւոյս,
Հազարներո՞ւ հոգւոյն մէջ,
— Հոգւոյն, մտքին, մարմինին, —
Հեծեծագին, հըճուագին
Աշխատելով գաղտնօրէն՝
Գիշեր-ցերեկ, լաստ առ լաստ,
Կը շինես նաւը նորէն,
Կ'ընես Վաղուա՛ն զայն պատրաստ....

ԳԵՂՕՆ ՀԱՅ ՈՐԲԻՆ

Մօրըդ գիրկէն, դեռ նոր իջած,
Դեռ նոր քալել կը սորվէիր՝
Երբոք աշխարհ, երբոք Աստուած
Քու աչքերուդ հետաքրքիր
Եւ նորազարթ մտքիդ դիմաց
Հանեցին ծո՛վ մ'ողուն վըրայ,
Կոտրած, կարմիր, մէկ քով ծըռած,
Տեսար օրըն'ցդ որ կը լողայ....:

Մայրդ էր անոր ուժգին կառչեր
Եւ անոր հետ կ'երթա՛ր հեռոււ...
Մամըդ՝ դէմքին ժըպիտ մ'ունէր,
Սառած ժըպիտն յիմարներու...
Քոյրերդ ամբաղջ փեթըռոտըւած
Վարդեր էին ջուրին վըրայ...
Եւ հօրդ աչքերն էին դեռ բաց,
Բայց քեզ չէին տեսներ հիմա....:

Դուն հոն էիր ու չէի՛ր հոն.
Քեզ իրարու յաջորդաբար
Կ'անցընէին սուսերայօն
Սեւ ճիւաղներ.... Կ'առաջանար
Միտքըդ ամպի մը ընդմէջէն՝
Կըտըրտըւած փայլակներով,
Եւ կը հալէ՛ր միւռօնդ արդէն՝
Փոթորկին մէջ արիւնահով....:

Տարիներ վերջ քեզ ժողվեցին
Միրանեշող այգի մը մէջ...
Ժանգովը նոր, փայլովը հին,
Խորաններուն համար անշէջ
Զերթ կորսըւած կըտոր ոսկին՝
Քեզ ժողվեցին անկիւններէ...
Մտքէդ հողեր կը թափէին
Ու կ'աճէի՛ր ամէն բովէ...:

Մարդիկ, սակայն, այսօր ինչո՞ւ
Կը նային քեզ ու չեն յիշեր
Թէ նըման չե՞ս ուրիշներու,
Թէ աչքերդ են հոգետուներ՝
Լեցուն անուշ դիակիներով,
Որ կը շարժին՝ երբ կը տեսնես
Տըղաք իրենց հայրերուն քով
Ու մօր գիրկե՛ր՝ հըրաշքի պէս....

Մարդիկ, այսօր, կը նային քեզ՝
Ու կ'սպասեն որ շուտ մեծնաս.
Դէմքդ ու հոգիդ դըժոխակէզ՝
Մարդիկ մոռնա՛լ կ'ուզեն, արղա՛ս...
Մարդիկ, այո՛... բայց անոնց դուն
Ներէ՛ ու միշտ գիտցի՛ր հիմա
Թէ մինակ չես, թէ օրն ի բուն
Կ'աւելնայ մէջդ ու կը յուսայ
Քեզ փաթթըւած կարօտագին՝
Ծընողներուդ միսն ու հոգին...
— Դո՛ւն միայն լա՛ւ մեծցի՛ր, արղա՛յ....

ՈՐԲԵՐՈՒՆ ԶԵՇՔԵՐԸ

Կ'ելլէ ճանանչ մը կարծես այս անհամար ձեռքերէն :
 Ձեռքե՞ր՝ մեծցած մինակնին, ոչ շատ. դեռ թոյլ, դեռ անմեղ,
 Դեռ ոչ ոքի չըխառնած կամ չըխըզած վատօրէն
 Բախտին թելերը՝ ձեռքեր. սիրակարօտ, սիրազե՞ղ

Հ 53450
 Ձեռքեր՝ հաղիւ թէ յիշող ջերմութիւնն հօր մը ափին
 Որ զոյզն իրենց կը պատէր՝ երբոր թաթիկ էին դեռ...
 Տախտակներու վըրայ չոր, ձեղուններու տակ ցըտին
 Հիմա սառող քովէ քով՝ հայ որբերու ո՛րբ ձեռքեր...:

Անոնք երբեմըն յանկարծ կը Խըլլըրտին գաղտնապէս,
 Անոնք ըլլուռնցք կ'ըլլան մերթ, կը զարնըւին իրարու,
 կ'ըլլան գրօշակ, կը բացուին յաղթանակին վազելու:

Կը խըլեն գիրքը անոնք, կատաղօրէն, հացի պէս.
 Մարդոց սճիրը զանոնք զերդ մէյ մէկ սուր է դարբնած.
 Ահ, զօրացո՛ւր, կարծրացո՛ւր, մեծցո՛ւր զանոնք, կա՛րծը Աստուած:

ԳՈՐԾՈՒ ՈՐԲԵՐՈՒ

Պորֆուր, հըմայքիդ օղակին մէջ զիս
Բռնե՛ր կը տանիս.

Զուրերու վրայ նետուած դուն պարտէզ,
Սիրտըս ծըփանքիդ հետ կ'օրբես, կ'օրբե՛ս....

Ալիքներն ի՞նչքան քեզ շոյեր, պագեր,
Շիներ են խորշեր
Եղերքներուդ մէջ.... Անոնց անձնատուր՝
Ի՞նչպէս մընացեր ես թարմ ու մաքուր....

Հովիաներէդ վար ու բըլուրներուդ
Կողերէն ժեռուտ՝
Որքա՞ն ձիթենիք, բաց բազուկներով,
Հեզ, խաղաղասփիւռ՝ կ'իջնեն մինչեւ ծով....

Հոծ նարընջենիք՝ հոտաւէտ ըստուեր,
Կը ծածկեն դաշտեր....
Մինչ ըլլար կարծես մութ երկինքդ ալ լինջ
Մեծ նարընջենի մաստղերով նարինջ....

* * *

... Խնչ լաւ էր, Գորփո՛ւ, գըկիդ մէջ մոռնալ
Ներկայ եւ անցեալ.

Կապոյտիդ ներքեւ, կոպոյտիդ վերեւ,
Ըլլալ ինչպէս թուփ մ'անշարժ ու թեթեւ....

Բայց աչքեր ահա՛, անձկոտ, վշտագին՝
Կ'այրին, կը մարին...

Ես մոռցե՛ր էի՛ թէ զըժոխք մ'ալ ցաւ
Ծովը մինչեւ հոս քըշեց ու բերաւ....

... Գորփո՛ւ, հըմայքիդ օղակը յանկարծ
Կը գտնեմ կոտրած...

Զուրերու վըրայ նետուած օրօրո՛ց,
Օրբէ՛ դուն, օրբէ՛ սիրտերն հայ տըղոց....

ՈՐԲԵՐՈՒՆ ԱՂՅՈԹՔԸ

Ամենամութ, ամենախոր անդունդէն՝
Ուր մենք ինկանք ու կը մընանք գողահար,
Կը բարձրանան ահա անգամ մ'ալ նորէն
Մենէ ի քեզ, ո'վ դուն, Երկի'նք բարերար,

Յոյսի սիւներ՝ ինչպէս սիւներ ալ լոյսի,
Որ չըփըշիս ու չըսեւնա՛ս վերջնապէս,
Որ միշտ Ասառած մ'ամպերուդ մէջը խօսի,
Որ երբ մեռնինք՝ քու ծոցիդ մէջ մեզ առնես,

Ո'վ բարձրութիւն, պայծառութիւն իտէալ,
Կ'ուզենք քեզի մեր սիրտն ու միաքը ուղղել
Ու այդ ճամբով փախիլ վիհէն այս անել,

Երկի'նք, կ'ուզենք քեզ մեր վերեւ ունենալ՝
Զի հոդ կ'ըսուի թէ մեր ծնողները կ'ապրին
Ու մենք կարօ'տն ունինք անոնց ժըպիտին....

ՈՐԲ - ԻՇԽԱՆ

Դե՛ռ տասնըեօթը տարու,
Ու դէմքն է դե՛ռ մանկական,
Նայուածքը՝ ջինջ ու աղու,
Բայց խորշոմներ ճակտին կան,

Զայնն ըստուերուտ է ու թաւ՝
Նըման հովոտ անտառի
Կամ կոհակի մ'որ տակաւ
Մօտենալով կը պայթի՛.

Եւ բընական ա՛յնչափ շնորհ,
Տըխրութեան հետ բընական՝
Ձեւին, շեշտին մէջ անոր
Կը ծածկուին, կը շողան,

Որ ըսպանեալ իշխանի
Մը վերջին ճետն է կ'ըսես,
Հալածական, անօթի՝
Բայց միշտ տոհմիկ, բայց միշտ վէս....

Եւ երբ՝ «Դպրո՛ց դըրէք զիս»
Կ'ըսէ ուժով, ակրօքէն,
Կը պահանջէ՝ կը խորհիս,
Որ տան մակա՞նը իրեն....

ՄՈՒԹ ԺԱՄԵՐ

Ա.

Ուրեմն ի զուր էր որ Քեզ մեր մանկութեան առաջին
Արեւներէն ըսկըսեալ մեր սրտին վըրայ սեղմեցինք,
Քեզ սընուցինք յորդառատ ուժեղ կաթովն անուրջին
Եւ քեզ համար դըժոխքին հետ կըսեցինք մենք դաշինք...

Դըժոխք մեր կեանքը ըրինք՝ որ դուն դըրախտ մը ըլլաս,
Ո՛վ Հայրենիք, անդունդին և երկրնքին մէջ առկախ
Ցընորական օրորո՛ց, փառաբանեալ պատուհա՛ս,
Հո՛ւր՝ տաքցընող մեր հոգին, տո՛ւն՝ յաւիտեան բոցածախ...

Քանի՛ անդամ երկինքէն անդունդ՝ իջաւ ծիածան
Ու անդունդէն վեր երկինք երկրնցաւ սիւն մը հսկայ
Ու մենք անդուլ, անվընհատ մագըլցեցանք անոնց վրայ...

Քանի՛ անդամ... Եւ սակայն անոնք փըլան ու ինկան,
Ու մենք անոնց փաթթըլւած՝ բարձունքներէն ինկանք վար
Ու այս մարդանքը ահեղ ըզմեղ թողուց ոգեվար...

ՄՈՒԹ ԺԱՄԵՐ

Բ.

Ո՞վ Հայրենիք, կ'երազէի ես երկա՛ր՝
Քեզ յիշելով, յուսալով...
Հիմա նորէն քեզմով իմ սիրոս է խըռով,
Բայց երազել չեմ կընար....

Կը փայլէիր, կ'աղուորնայիր, օ՛հ, ո՛քքան,
Արեւին մէջ երազիս...
Հիմա մօտս ես ու ինծի դուն կ'երեւիս
Լոյս ու շուքովդ իրական....

Բայց ի՞նչ ցաւ է, գիտե՞ս թէ ի՞նչ խորունկ ցաւ՝
Քեզի նայած միշտ ըլլալ
Իբր անթառամ աստուածատունկ ծառ մ'օրհնեալ

Եւ յանկարծ օր մը գիտակցիկ՝ թէ բընաւ
Պիտի այլեւս չըկրնաս
Բանալ թրթուն կանաչ խորհո՛ւրդդ իմ վըրաս....

ՄՈՒԹ ԺԱՄԵՐ

9.

Ըընած օրէս մինչեւ այժմ՝ իմ հայրենիքըս ինձ հետ
Տարի ամէն տեղ, ամէ՞ն, աստղ մը ինչպէս կը տանի՝
Զահանդական, անվախճան իր պըտոյտին մէջ երկնի՝
Արեւային դըրութիւնն որուն ինք մասն է յաւէտ...:

Նորէն ու միշտ զիս կապուած կ'զգամ անոր՝ բայց այնպէս
Ինչպէս կոտրած ու բունէն վար կախուած ճիւղ մ'իր ծառին...
Երբեմն յուսի թռչուններ հոն դեռ կուգան կը թառին՝
Սակայն վերջէն աւելի՛ կը չոբնայ ճիւղը կարծես ...:

Իմ հայրենիքս, ա՛հ, ինչպէս դաւեց ինծի, խաբեց զիս...
Կը պահանջեմ մերթ իրմէ հաշիւն անհուն ՚իմ սիրոյս,
Իմ կորովիս վատնըւած, իմ խորտակուած երազիս,

Ու մերթ ձեռքերս երեսիս՝ կուլամ լացով մը անյոյս,
Պաղատելով որ ապրի՛, հոգ չէ թէ զիս մեռցուց ան
Եւ իր անուշ մանուկնե՛րը երջանիկ լոկ ըլլան ...:

ՄՈՒԹ ԺԱՄԵՐ

Դ.

Ոետըրվարի օր մ'է արեւ-արեգակ.

Յետ-միջօրէն կարծես գարնա՞ն է արդէն.

Ծովը կապոյտ՝ կանգնած կապոյտ երկնից տակ.

Ձեփիւռներ դուրս թըռած լերան ծերպերէն...:

Կը խտղըտայ գիւղի ճամբան՝ դեռ լեցուն

Եղերքներուն վըրայ անկոխ ձիւներով...

Մըրածառեր կը կենան մերկ, սարսըռուն՝

Հսպասումովն հին հըրաշքին ապահով....:

Ու անդրադարձ՝ կ'ըսեմ.- Շունչերն այս տաքուկ

Ծառե՛ր, չըլլայ որ ձեզ մատնեն շըւարման

Եւ կանխահաս ձեզի ծաղիկ բանալ տան...:

Դեռ չէ՛ գարուն. դեռ կա՞ն պահուած ցուրտ ու բու-ք...
...

Գորցա՞ն յոյսի մեր բողբոշներն անհամբեր.

Մենք խաբուեցանք, դուք չըխաբուի՛ք, ո՛վ ծառեր...:

ՄՈՒԹ ԺԱՄԵՐ

Ե.

Նորէն դուն ես, ո՛վ Պոլիս, երկար, երկա՛ր քըղանցքներ՝
կընոջ մը շատ ցանկալի, ընկողմանած յուլաբար...
Եւ դուռիդ դէմ նորէն ե՛ս՝ զոր ներս անգամ չես առներ,
Զոր կը պատժես՝ գուցէ շա՛տ քեզ սիրելուն խսկ համար:

Ու կը նայի՛մ ես ծովէն՝ երազամոյն աչքերով,
Բըլուքներուդ կորութեան և ձորերուդ՝ որ հիմա
Նորէն լեցուն են, գիտեմ. մեծ օձերով՝ որոնց քով
Անհոգօրէն դուն հովին բացեր ես կուրծքըդ ահա....

Դո՛ւն՝ այնքա՞ն քաղցր ու այնքա՞ն փափուկ հողեր, ծով, երկինք,
Խնչպէ՞ս կրնաս հանդուրժել իր հըպումին, ո՛վ Պոլիս,
Եւ դահիճին հետ կրնաս կապել սիրոյ նոր դաշինք....

Ահ, չե՛ս յիշեր թէ ի՞նչպէս վըրադ դողաց իմ հոգիս,
Թէ գգուեցիր դուն ալ զիս... Եւ, տարփավառ դաւն մօրու՝
Հիմա միայն ըզբաղած ես քու գոտիդ քակելու,

Կապոյտ գօտի՛դ Վոսփորի. ծոցիդ տակ՝ դէ՛զ վարդերու....

ՄՈՒԹ ԺԱՄԵՐ

Զ.

Յով ու երկինք՝ կատաղած, ու ես՝ վըրան այդ ծովուն...
 Ծովը կ'ուզէ ոռնաձայն նետուիլ երկինքը մինչեւ.
 Կ'ուզէ երկինքն ալ խուժել ծովուն վըրայ՝ ցած ու սեւ
 իր ամպերով յորդաղեղ՝ ու շանթերով շառաչուն...

Ու կը համրեմ կայծակներն՝ բնկող շուտ-շուտ ու շատ մօտ...
 Անոնք անվերջ՝ հըրափայլ դըժովքի դուռ մը կարծես
 Մութին վըրայ կը բանան ու կը գոցեն ուժգնապէս,
 Այս կեղծ դիշերը կ'ընեն մերթ ընդ մերթ կեղծ առաւօտ....

Եւ կը դիտեմ՝ առանձին կամըրջակին վըրայ կեցած,
 Սարսըռալով՝ բայց լեցուն ուրախութեամբ մ'ահաւոր,
 Գոհ՝ երկնքի ցառումէն և սրտակիցը անոր...:

Շա՛խ...: Ճարճատում մ'ալ շանթի: Ու կը տենչամ՝ իբր Աստուած
 Հըրամայել որ իյնայ ան աշխարհի վըրայ ամբողջ,
 Այրէ՛ բոլոր երկիրներն ու չըթողո՛ւ ազգ մը ողջ....

ՄՈՒԹ ԺԱՄԵՐ

է.

Անդունդի մէջ ինկած Աղգ,
Ելար եզերքն անդունդին՝
Ուր փուշ, եղիճ ու տատասկ
Բազուկներուդ կը կառչին
Եւ կ'արինի՛ս վերստին....:

Անդունդին մէջ հեղձամահ՝
Բաց օդին նոր հասած դուն,
Ահա հեղեղն ու ահա'
Խուժումն ամէն հովերուն
Կայծիդ վըրայ մարմըրուն....:

Ավ գժբախտ Աղգ, կարծեցի՛ր
Թէ կ'սպասեն յառնումիդ.
Թէ հոգիներ կարեկիր
Պիտի լըւան շիթ առ շիթ
Սիրով, գութով քու հոգիդ:

Մինչ կը թողուն քեզ մինակ,
Մինակ՝ եզերքն անդունդին,
Տարրերուն դէմ բովանդակ,
Ոսոխներուդ դիմաց հին
Նորէն կոռիք՛լ ողբազին....:

Ու փուշերէն աւելի,
Ու խորշակէն ու ամէն
Գազաններէն ահոելի,
Կը տառապիս այս ցաւէն՝
Թէ պէտք չէի՛ր աշխարհի....:

ՄՈՒԹ ԺԱՄԵՐ

Հ.

Մարդիկ'կ, ձեզի կը խորհիմ, ձըմեռը ձեր երդիքին,
Ամառը ձեր երկինքին տակ աշխատող, երազող.
Ձեր աշխարհին հողէն հող, ձեր աշխարհին նըման հին
Կը բուսնէիք հոն թաղուած արմատներէն դարասքօղ...

Տարածութեան վրայ անոր ամենուրե՛ք էիք դուք՝
Ուկորներովը ձեր հարց և ձեր ճակտին քրտինքով
Անոր կապուած ու փակած...: Ձեր հիւղերուն մէջ անշուք
Կը պղպջար յուշերու կաթսան յոյսի սանին քով...

Մարդիկ, ձեզի կը խորհիմ...: Ձեզմէ հեռու, շատ հեռու՝
Կապուած էի ես ալ ձեզ, ձեզմով՝ գետնի մը կարմիր...
Արմատախի՛լ հիմա դուք՝ կ'զգամ հիւթէն դարերու
Իմ պարագրաիլս ալ հիմա ու չե՛մ այլեւս նորոգուիր...:

ՄՈՒԹ ԺԱՄԵՐ

թ.

Այս ընդարձակ հողին վըսայ
կային տեղեր որ մերն էին,
թէեւ չէին. երազային՝
Ոմանց համար ու ապագ'ալ,
Այլոց՝ անցեալ կախարդական
Որ օր ժ'ըլա՛ր պիտի դարձեալ,
Եւ շատերուն որ հոն ծընան՝
Ներկայ, օրհնեալ ու անիծեալ....

Ոմանք մարմնով, ոմանք մտքով.
Կը շնչէին, կ'ապրէին հոն,
Նախկին ու նոր՝ իրարու քով,
Իրարու հետ՝ ծաղիկ, կոկոն.
Բաւն՝ սստերով. սստ ու տերեւ.
Մեջթ իրարու կարծես անկապ
Բայց իրարու ներքեւ, վերեւ՝
Իսկոյն, երբ հով մը կուտար թափ....

Կայիշն տեղեր այս հողին վըրայ՝
Որ մերն էին, թէեւ չէին.
Անցեա'լ, ներկա'յ ու ապագա'յ՝
Որոնց փակած էր մեր հոգին
Արմատներո՞յն իր անհամար
Եւ որոնցմէ կ'անցնէին մեզ,
Ներխուժումով մը յամբ, յամառ,
Հիւթեր, յոյզեր, ուժեր անտես...

Ով Տէր, ի՞նչպէս հիմա յանկարծ,
Աւելի խոր հոն մխուելէ,
Հոն ըզգալէ ետք մեզ անդարձ՝
Կը խլուինք, դուրս կ'իյնանք հոնկէ,
Մեր արմատներն յանձնած օդին
Ու ծաղիկները մեր բոլոր
Հիմա խամբած, ինկած գետին...
Շատ չէ՞ ո՞վ Տէր, տանջանքն այս խօր՝
Մեր խեղճ ազգին, իր խեղճ սրտին...

ԵԿԵՍՅՑ

Ահա՛ հոգին անհուն՝
Այս մութուն, մութուն...
Հովուն վո՞ւն ու վո՞ւն՝
Հոս մօտն ու հեռուն...:

Հովուն աւաշէն
Ծայդն ի բուն արթուն՝
Այս մութուն, մութուն
Շաներ կը հաջեն...:

Հովուն հարուածէն
Խելառ ու մոլաք՝
Ահա՛ անդադար
Փեղկեր կը հեծեն...:

Հովուն վո՞ւն ու վո՞ւն՝
Հոս մօտն ու հեռուն...:

Եւ հովուն ծեծէն
Պարտասուն, նըկուն՝
Ահա՛ ծառերուն
Իրաք զրկելէն,
Իյնալ-ելլելէն՝
Ահա՛ ծառերուն
Այս մութուն, մութուն
Երգած Եկեսցէն.

— «Եկեսցէ՛, ո՞վ Տէր,
Զինջ կապոյտ եթեր...
Եկեսցէ՛ արեւ
Մեր զլխուն վերեւ...
Եւ թռչնոց երգե՛ր,
Եւ թեթեւ սիւդե՛ր,
Եւ խաղաղութի՛ւն
Աշխարհի համբուն
Եկեսցէ՛, ո՞վ Տէր....»

Հովուն վո՛ւն ու վո՞ւն
Հոս մօտն ու հեռուն....

1923, Աթէնք

ՈՎՀ ՀԱՅԱՍՏԱՆ

ՈՎՀ Հայաստան, որ կարկահիդ առջեւ միշտ,
Միշտ ու միայն կը հիւսես . . . ,
Կ'զմայլէի քեզի ես՝
Թեզ գտնելով ճակատագրին թէ՛ նաժիշտ
Թէ՛ տիրուհի, ան քեզ խարող ու դուն զայն,
Դուն շինելու, ան քակելու
Զեր մեծ ճիզին մէջ ունայն . . .
Անա՛ ըստուերն ահարկու
Անգամ մը եւս կը մօտենայ կռնակէդ
Եւ քու կըտաւըդ կեանքի,
Երազախա՛ռն, անձկալի,
Իբ հովին տակ կ'ընէ անգամ մ'ալ անհետ . . . :

ՈՎՀ Հայաստան, կը մընաս
Դուն պահ մը լուռ ու շա՛տ տըխուբ: Եւ յետոյ
Կը փնտըռես՝ մըտախո՛հ,
Թեզ հալածող ոզին անտես ու անհաս . . .

Յետոյ, յոդնած դէմքէդ վար
Կ'իյնայ կաթիլ մը արցունք
Եւ հանելով կուրծքէդ հառաչ մը խորունկ՝
Թու թելերուդ մէջ երկար
Դուն յամբապէս
Զեռքըդ նորէն կը մըխըրճես....

— Բայց ո՛չ այլեւս.... Ո՛չ, կեցի՛ր:
Դուն չըհիւսես պիտի ա՛լ:
Ո՛չ, բաւական է ողբալ
Ջանքին, յոյսին վրայ պատիր:
Կոտրէ՛ կարկանդ, ո՛վ յիմար,
Կըտոքներովս անոր զինուէ՛ խօլաբար.
Զա՛րկ եւ փլցո՛ւք. զա՛րկ, հարուածէ՛ ու քանդէ՛
Եւ փլատակաց դէղին տակ դո՛ւն ալ թաղուէ՛....

Բայց՝ կը սոսկա՛մ արձագանդէն իմ ձայնիս....
Բայց՝ մի՛, դուն մի՛ լըսեր զիս
Եւ յաւիտեան ըրէ այնպէ՛ս
Ինչպէս զիտես....

ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ

Եկեղեցին Հայկական ծընընդավայրն է հոգւոյս՝
Խոչպէս քարայր մ'ընդարձակ, պարզ ու խորունկ, մութ ու լոյս,
իր գաւիթովն հիւրընկալ, իր լայն բեմով ու հեռուն
կանգնած իր լուռ խորանով՝ որ կարծես նաւ մ'է ծըփուն....

Եկեղեցին Հայկական ես աչքըս գոց կը տեսնեմ
Ու կը շնչեմ, կը լըսեմ՝ իր Յիսուսով մանկադէմ,
իր սեղանէն մըխացող քուլայ-քուլայ խունկերով
Եւ իր պատերը ցնցող աղօթքներով ալեխոռով....

Եկեղեցին Հայկական բարձըր բերդն է հաւատքին
Իմ պապերուս՝ որ հողէն զայն քար առ քար հանեցին
Ու երկինքէն իջուցին զայն ցող առ ցող, ամազ առ ամազ,
Ու թաղուեցա՞ն անոր մէջ հանդարտութեամբ, հեղութեամբ....

Եկեղեցին Հայկական մեծ վարագոյր մ'է բանուած,
Որուն ետեւ սըկիհին մ'էջ կ'իջնէ ի՞նքը Աստուած,
Որուն առջեւ գլխահակ կուզայ իմ ազգըս ամբողջ
Հաղորդըւի՛ անցեալին հաց ու գինւով կենսառողջ:

Եկեղեցին Հայկական՝ ծովուն դիմաց ալեկոծ
Նաւահանգիստ մ'է խաղաղ. ցուրտ գիշերին՝ հուր եւ բոց,
Ու տօթակէդ ցերեկին՝ անտառ մըն է ըստուերոտ,
Ուր շուշաննե՛ր կը ծաղկին՝ Շարականի գետին մօտ....

Եկեղեցին Հայկական՝ մէն մի քարին տակ գետնի,
Դէպի երկինք բարձրացող գաղտնի ճամբայ մը ունի....
Եկեղեցին Հայկական հայ հոգիին եւ մարմնոյն
Զըրտհանգերձն է փայլուն, մինչ իր խաչերն են դաշոյն

Եւ գանգակներն են բոմբիւն եւ երգն է մի՛շտ յաղթութիւն....

Ա. ԿԱՐԱՊԵՏ ԿԵՍԱՐԻՈՅ

Բըլուր բըլի ետեւէ։ Հոս սարահարթ մ'է հիմա։
Զինը ծածկեր է չորս դին։ Լեռը այնտեղ կ'երեւայ,
Այնքան մօտիկ՝ որ կարծես թեւատարած ու ներկայ,
Կը հսկէ մի՛շտ այս երկրին, այս երկընքին ալ վըլայ....

Կառքէն իջեր կը քալեմ։ Զիերն յոգնած կը հեւան։
Ու դեռ վերելք մը կայ հոն ու խորտուփորտ է ճամբան։
Ամայութեան վրայ ձիւնին կ'իջնէ խորհուրդն իրկուան....
Կը զարնեմ ստքըս գետին։ ոզիք, ելէ՛ք երեւան....

Դէմը, հեռուն տակաւին, բլրակի մը կողն ի վեր,
Վանքն է յանկարծ. - հին ու նոր, սև ու կարմիր տանիքներ.
Մէջքին՝ պարփսալ մը երկար, ներսը գմբէթ մ'օրինաբեր,
Որուն ներքեւ դարերով նախնիքս ուխտի են եկեր....

Դուք, իմ նախնիքս, որ եղաք ճըրագիս բոցը նախկին,
Դուք որ նոր հարս, նոր փեսայ, կամ չափահաս այր ու կին
Անցաք հոսկէ, ըզգացի՞ք խորը ձեր լոյս հաւատքին
Իմ ըստուերիս խըլըրտումն ու յարութիւնն հոս կրկին:

Եմ մէջոս դուք էք հիմա. ես բազմութիւն մ'եմ այսօր,
Որ հաւաքուած դարերէն՝ շղթայաշար ու հըզօր,
Կը մօտենայ քայլ առ քայլ, առանձին ի'նքը թափօր,
Նոյն տեղերուն, նոյն սուրբին, նոյն Աստուծոյն ուխտաւոր:

...Կառըը կ'իջնէ ձորին մէջ, յետոյ կ'ելէ վեր նորէն.
Ու կը հասնի՞նք վերջապէս...: Կը մտնեմ ներս տաճարէն,
Ներս կը մտնեն ինձի հետ՝ խաչ հանելով հեզօրէն,
Սհա անոնին ալ ամբողջ ու հետըս ծունկ կը չռքեն...:

ՀՕՏ ԵՒ ՀՈՎԼԻՒ

Ա.

Դովիւն իր հօտին գժտե՛ր է կարծես.
Խնկեր է հօտին մէջ ախտ մ'ահաւոր.
Զարնըւեր, զարկեր՝ հօտն եղեր է կէս...

Ժողովուրդդ, ո'վ Տէր, ինչպէ՞ս էր հըզօք՝
Երբ ունէր իր հետ ձաւատքին, Յոյսին,
Երբորդեալ Սիրով սուրբ եռաժանին...

Այժմ անբանացեր, այսոտեր է ան.
Կը հայնոյէ Քեզ եւ ինքզինքին ալ,
Կը փըսիէ արիւն եւ չի՛ կընար լալ...

Կը քաւէ պատիմն իր մոլորութեան.
Պարզըւած ուժէն, կըքելով տակաւ՝
Ան կ'իյնայ դետին, կը մեռնի, մեռաւ...

Ոչ. ան կը զղջայ...: Աչքերէն կ'իյնան
Շիթեր կապարի...: Ժողովուրդդ, ո'վ Տէր,
Տե՛ս, Քեզի կ'ուզդէ կոտրած դաստակներ...:

Բ.

Ծըփացող, հեծող շուքերուն մէջէն՝
Շուք մը քիչ առ քիչ կը կանգնի ահա
Եւ կուբժք, եւ թեւեր, եւ գլուխ կ'ըլլայ...

Եւ ոմանք անո՞ր կը դառնան արդէն՝
Զայն թուք ու մուբով ծածկելու համար,
Ոմանք կը դիտեն զայն լուռ, դողահար...

Վէրքն հսկայ ամբողջ այս թշուառ հօտին,
Իր սրտին մէջն ալ բանելէ յետոյ՝
Հոն չորցեր, փոխուե՞ր է կա՛րծըր սիրոյ...

Ձեռքին՝ մտրակներ կարծես կ'ոլորուին.
Հըբամանն իր մէջ կ'ուռի անհամբեր.
Կը ցնցեն հոգին զսպւած շանթեր...

Կը նստի՛ գիշերն ու ահեղօրէն
Զատուած՝ ան կ'երթայ, ամբոխէն հեռու,
Մենութեան սառին մէջ թաթիւըւելու....

Եւ մինչ վարը խոր ժըխոր է նորէն՝
Ան լո՛ւռ կը կարդայ, մութին կը ոթընած,
Խօսքն աստեղագիր զոր գըրեց Աստուած....

Գ.

« — Արթընցէ՛ք, փառք իմ... եւ դուք ալ, խեղճե՛ր,
Որ նոր փառքն ի ձեզ կը կըրէք յանդէտս,
Ժամ է, արթնցէ՛ք եւ քալեցէ՛ք հետս...»

« Ո՞վ ձենէ, ըսէ՛ք, հոն ըլլալ չուզեր՝
Ուր արշալոյսին մէջէն ամէն օք
Վարձք մը կ'իյնայ վար՝ խոստման մը հետ նոր...»

« Թողուցէ՛ք բոլոր բեռներն աւելորդ.
Գոտին եւ գործին նախահայրերուն
Թող միայն ձերին մախաղը լընուն...»

« Կը տեսնէ՛ք հեռուն Ամպը առաջնորդ,
Որ դանդաղ ու վեհ կը շարժի արդէն
Դէպի ապագան, եկած անցեալէն...»

« Օ՞ն անդր, կոյրերուն գաւազան եղէ՛ք.
Գրկեցէ՛ք ծերերն, հաշմերն ալ ամբողջ.
Թող հոս չըմընայ միակ շունչ մը ողջ...»

...Եւ ահա՛ ամբոխն, ոգեսպառ երէկ,
Կը շարժի տակաւ, կուզայ քովէ քով՝
Փոխն ի փոխ Մարդուն, Ամպին նայելով....»

Կ'աւղղըւին վիզերն ու ամէն հասակ
Կը մեծնա՛յ կարծես. ամէն հոգիէ
Փրկութեան խորունկ հառաչ մը կ'ելլէ...»

Եւ անապատի ճամբէն ըսպիտակ,
Նըման յորդասփիւռ գետի մը հիմա՝
Հօտն, ալիք-ալիք, յառա՛ջ կը խաղայ...»

ՀԱՅ ՀՈԳԻԻՆ

Թօթուած, ի՞նչպէս, ցուրտն ու ձըմեռն այսօրուան՝
Ես կը խորհիմ առաւօտուն այն գարնան՝
Ուր հին կոճղէն նոր բողբոջներ պայթեցան։

Ես կը խորհիմ թոհուբոհին գետնին տակ,
Որուն մէջէն խուժեց աւիշն անառակ
Եւ բարձրացա՛ւ եւ սարսուացո՛ւց ծառն համակ։

Ես կը խորհիմ ճնճղուկներու ճըւոցին,
Սոխակներու դալայլներուն ցայգային՝
Որ անվընատ անոր զարթումն ոգեցին։

Հեղեղներո՛ւն, կայծակներո՛ւն անհամար
Ես կը խորհիմ, որ իր զարթմանը համար
Արմաններուն քրքրեցին հողը խաւար։

Եւ միշտ ու միշտ՝ իր բունին գորշ մոխիրէն
Հըրափայլող այն կայծերուն ծաղկեղէն
Ես կը խորհիմ՝ որ հոգիիս գեռ լոյսն հն։

Եւ այդ լոյսին, այդ յոյսի՛ն մէջ կը տեսնեմ,
Բացուած ընդդէմ ովկէանին ժանտադէմ,
Հայ հոգիին հողմակոծ ծա՛ռը վըսեմ...

ԽՕՍՔ ՄԵՌԵԼՈՑ

Աեր մեռելները կ'ըսեն
Հողին տակէն, երեսէն՝
Իրենց թաղուած, կիսաթաղ,
Խաղաղատենչ, տենչախոռվ
Ոսկորներուն խրշիւնով,
Իբր ալելու, իբրեւ տաղ
Արեգակին փրկութեան,
Մեր մեռելները այսպէս
Խոր ժըխորին մէջ օրուան
Հոգեմըմունջ կ'ըսեն մեզ...

« — Երկրի վըրայ ո'չ մէկ բան,
Բացի Յոյսէն, իրական
Ու ճշմարիտ է ու մեծ...
Մենէ զատուած մեր հոգին
Եղաւ տաճար ու բագին
Ու գըղըրդաց ու երգեց
Ու եղաւ միշտ լուսավառ
Քանզի լեցուց զայն անվերջ,
Դուռնէն մինչեւ ի կամար,
Յոյսը անլուռ եւ անշէջ...»

«Պէտք է յուսաք տակաւին.
Երկինքը մէջն է հողին.
Հողէն մեր Յոյսը առինք
Եւ դարձուցինք մենք անո՛ք
Մեր Յոյսն՝ արեան պէս բոսոր,
Յոյսը՝ ճերմակ զերդ քրտինք,
Որ ողողեց մեր դաշտերն
Ու աճեցուց, բազմացուց
Հասկն՝ հատիկով ծանրաբեռն
Հատիկն՝ օրհնեալ ի հընուց....»

Մեր մեռելները կ'ըսեն
Հողին տակէն, երեսէն .
«Պէտք է որ հասկը ոսկի,
Պէտք է որ հասկը յոյսի
Զեր սրտերուն մէջ, տըղա՛ք
Ամէն, ամէն երկնից տակ,
Զեղի համար ու մեղի՛[՝]
Յաւիտեան պէտք է բուսնի....»

ԽՈՐՀՈՒՐԴ ՎԱՐԴԱՆԱՑ

Ա.

Գիշեր մը երբեք այսպէս լուռ ու լուրջ
Զէ դիզուած, հակա՞ծ բանակի մը շուրջ:

Եւ բանակ մ'երբեք, խաւարին մէջտեղ.
Զէ եղած այսպէս լուսագեղ, անմե՞ղ:

Երկինքն այս գիշեր երկիրը կ'օրբէ,
Հոգիներն չայց իրմով կը խմորէ:

Հո՛ս խաչեր եւ հո՛ն սաղաւարտ ու սուր՝
Խաւարի ծովուն շիթերն են մաքուր:

Հրաման Վարդանի. — Ամէն կողմ ահա՛
Կոչնակներու կանչն հանդարտ կը թրթուայ:

Ամէն կողմ սեղան, մոմեր, երէցներ,
Բանակը ճաշակ կ'առնէ. այս գիշեր:

Էն վերջը Վարդան՝ զիմարաց, հետի,
Կուգայ հաղորդուիլ արեամբն Յիսուսի:

Եւ խաչ հանելով՝ զինուորներն ամէն
Կը դառնան խումբ-խումբ . . . ու խո՞ր կը նիրհեն . . .

Բ.

Դաշտոն՝ արշալոյսին՝ խունկ է, կը մըխա՛յ.
Ջէնքերու շաշիւնն իր շուրջն է ծնծղայ:
Թշնամի՛ բանակն, ամպի պէս խաւար,
Կ'երեւայ հեռուն եւ կը սահի վար...:

— « Վասրն Յիսուսի, վասրն Հայրենեաց՝
Յառա՛ջ», Վարդանի ձայնը հոն գոռաց...:
Քիչ յետոյ արդէն խառնուրդն է անհուն...
Կեսնքէ կետա՞նք կ'երթան զինուորներն Հայուն...:
Վարդան, իր ճերմակ ձիով, զըրահով,
Ամենքէն առաջ, ամենքին է քով:
— « Յաղթեցի՛նք, կ'ըսէ, Պարսիկը փախաւ...»
Ու կ'իյնա՛յ՝ տալով իր հոգին ամբաւ...:

Գ.

Սեւցած երկընքին ներքեւ՝ երկընքի
Ճաճանչ մը յանկարծ գետնէն կը ծագի:
Վարդանի հոգին, հըրագո՛ւստ անշէջ,
Կը մտնէ՛ մըսայլ ապագային մէջ:
Հոգիներուն մէջ ան կ'երթա՛յ առաջ
Հոգիներէն դուրս ցըցած սուր ու խաչ:
Կը զարնէ խաշովս ու սուրովը զիր
Կը գըրէ, կ'օրինէ՛ Վարդանը Կարմիր:
Դարերը կ'անցնին՝ բայց Վարդանը Թաջ,
Բայց Վարդանը Սուրբ, կ'երթա՛յ միշտ առաջ...:

ՏԱՆ ԳՐԱԲԱՐԻՆ

Ո՞վ Գըրաբար, տուր ինձ միշտ, անուշութիւնն ինծի տուր
Առատութեամբը հանդերձ քու սեղանիդ արգադիր՝
Մեծընծայուած, մայիսեան մեր երկընքին տակ մաքուր,
Մեր սարերուն վրայ պարող մուսաներուն գերընտիր...

...Գողթնի գինին է ահա՝ փրփըրադէզ, վարդահուր,
Որ կը հոսի ակադեայ Եղջիւրներէն դարալիր...
Խորենացին է՝ ամքրոս ու Եղիշէն՝ մեղրախուր...
Մինչ Թարգմանիչք հաց են սուրբ, խորտիկ՝ ամէն Պատմադիր....

Ո՞վ դուն, կոչո՛ւնք փառայեղ. դուն կը մըխաս տակաւին՝
Երբեւ կաթսայ մը սլըղինձ ուր կ'եռայ միտքն Եղնիկին,
Երբեւ շամփուր մ'ուր կ'այրի Նարեկացւոյ մեծ հոգին,
Երբ ինկաման մ'որուն մէջ սիրտն է դըրեր Շնորհալին...

Եւ մուսաները մինչդեռ բոյրովըդ հոն կ'արքենան՝
Դուն, ո՞վ մըթերք երբեմնի մեր սրբութեան, գիտութեան,
Դուն գըրաւած ես ահա՛ եկեղեցւոյ մեր սեղանն
Ու քե՛զ հոնկէ մեզի միշտ կը բաշխէ հայ քահանան....

ԿԱՄՈՒՐՃ

Մերթ ալ՝ կ'ուզեմ իմ ազգիս
Սիրոյն համար ու բարւոյն,
Ըսել կամուրջ մը հոգիս,
Իր անցեալէն խորագոյն
Դէպ' ապագան սըլացիկ
Կամո՛ւրջ մ'ուրկէ մեր նախնիք
Եւ մեր աստուածք յամրօրէն
Յառաջանան ու բանան
Մութ, անծանօթ, գոց ճամբան,
Ցեղը կրկի՞ն հոն երկնեն....

Կ'ուզեմ նետել կամուրջն այդ
Խաւարին մէջ ներկային՝
Իբրեւ երկար ճառագայթ,
Իբրեւ թե՛ւ մը լուսնային,
Մինչեւ որ իր ներքեւէն
Ըսկըմողները ամէն
Իրենց նայուածքն առնեն վեր
Ու իր լոյսին մէջ յանկարծ
Իրենց թեւերը տեսած
Ըսեն կեանքի՛ շարժումներ....

...Կամուրջն ահա, մութին մէջ,
Ամրախարիսիս, ապահով...
Ու կը քալեն անընդմէջ,
Կշողւած, ծանը քայլերով,
Մեծ ըստուերները բոլոր
Մեր անցեալին դարաւոր...
Ի՞նչ զիտութիւն, Աստուած իմ,
Եւ ի՞նչ անհուն զըթութիւն
Խորը անոնց աչքերուն,
Ի՞նչ կշտամբանք մըսերիմ...

Տեսէ՛ք, ահա կը նային
Ու կը ջանան ելլել վեր
Խարակներէն ներկային
Տժգոյն ու խոնջ հոգիներ...
Հըրա՛շք, անոնք կը ճանչնան
Հիմա այն ուժն անսահման՝
Որ արիւնէն նախահարց,
Անոնց սրտէն ու մտքէն
Մեկնած՝ իրենց էր եկած,
Եւ անոնք լուրջ են արդէն....

..Ի՞նչ փոլթ թէ իմ կամ ուրիշ՝
Հոգի մը պէտք է սակայն,
Աբեւաշող, աստղանիշ՝
Որ հոգիին հայութեան
Ըլլայ ճամբայ ու ճաճանչ.
Ըլլայ ամբարն այն՝ որուն
Կեանքին, յոյսին ապաւէն...
Ըլլայ ամբարն այն՝ որուն
Մէջ լեցուի հունձքն հայրերուն
Եւ փրկէ՛ ազգն այս սովէն... ,

ԴԱՐԴՆ ԱՂՋԹՔ

Կ'ատեմ հեղուկը՝ բաշխիչ գինովութեան, թմբիրին
Եւ երազին խմբական, կ'ատեմ սըտովը բոլոր.
Կ'ուզեմ սրուակն իր կոտրել եւ կ'աղօթեմ որ անոր
Իբրեւ դեղթափ՝ տաս մեզ, Տէ՛ր, ճշմարտին ցունցը ուժգին....

Զի մինչեւ ե՞րբ վերջապէս՝ ոխն ու վըրէժն անկարող
Պիտի գգուենք ուժի տեղ, եւ ճանկերով կատախ
— Ան ալ կոտրած՝ — ըսպառնանք ու ըսպասենք որ բացուի
Դուռը մըթին այս բանտին՝ մեր վըրայ մե՛զ նախ գոցող...

Աստուած, այն տենչը տո՛ւր մեզ՝ որ կ'ամփոփուի, կ'ամրանայ,
Որ չի ցնդիր բառերով. որ հոգին, միտքը ամբողջ
Իրմով տակաւ կը պրկէ. որ արցունքին ակամայ՝

Կուտայ իսկոյն յաջորդել ժըպիտին ճիզը առողջ.
Որ կը մերժէ ամէն յոյս՝ եկած դուրսէն, միջոցէն.
Եւ կը պայթի՝ երբ այլ եւս զինք ըսպառած կը կարծեն....

ՓՈՇԻ - ԱԶԴ

Այդքան պղտի՞կ, պղտիկցա՞ծ՝ պէ՞տք է որ դուն տակաւին
Քու խարակէդ ընես մեծ՝ մեծ շարժումներ, կարծելով
Ըլլալ կեդրոնն աշխարհի եւ կարծելով թէ ինքնին
Կրնաս լրնուլ, խափանել, ցամքեցընել ամէն ծով....

Պղտիկ, պղտիկ դուն անկի՞ւն, ո՛չ իսկ անկիւն՝ այլ կէտեր
Ցըռուած հոս հոն եւ որոնց զիծերն, որմերն են ինկած,
Պէ՞տք է յուսաս տակաւին պալատը մեծ՝ զոր կերտեր,
Կանգնե՞ր էր միտքըդ, աւա՛ղ, այդ փոշիով գետնամած....

Եւ երբ քու շուրջըդ հիմա ամէն հին շէնք վար կ'իյնայ
Ու ձեւ կ'առնեն նոր շէնքեր անոնց ինկած տեղին վրայ,
Ի՞նչպէս, փոշի՛, գուն կազմել նըման հին շէնք մը կ'ուզես,

Մէն մի ցնցում քեզ կընայ տարանջատել վերջնապէս.
Աշխարհ չընէ՛ր պիտի հոգ, հոգը քեզի է, յուսա՛.
Դիզուէ՛. փոշին լոկ այդպէս թերե՛ւը հող, քար ըլլայ....

ՆԵՐԿԱՅ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Անդի՞ւ որ քէն ըրի քեզի քիչ մը ատեն
— Մինչեւ երէկ — ու գեռ տաք չեմ բոլորովին...
Բայց կը խըլէ շունչըդ ինձմէ կայծեր արդէն՝
Զըփայլած հին ու փայլելիք բոցին հաշուին....

Սըտէս առաջ մի՛տքս յարեցաւ, փարեցաւ քեզ...
Սիրաը ունի յիշողութիւն մ'աւելի խոր,
Եւ չէ՛ր կընար ան չըյիշել Սո՛ւրբն ողջակէղ
Խարոյկին վրայ ուրկէ՛ փիւնիկ՝ ծընար դուն նոր....

Ու գոհացաւ մի՛տքը քեզմով, ըսփոփուեցաւ.
Ուրախացա՛ւ մինչեւ անզամ. քեզի դիմեց
Ու կը դիմէ հիմա՝ ինչպէս գա՞նձի մը մեծ...

Տարբե՛ր ես դուն մեր երազէն. — աւելի՛ լաւ.
Աւելի լաւ՝ կ'ըսեմ, այս', անզիղջ, անզութ,
Զի դատակնիքն է չեղածին՝ փա՛ստն ըլլալուդ....

ԵՐԵՔ ԿՈԶԵՐԸ

Առառուն կանուխ՝ ո՞վ է որ
Դուռըս այսպէս կը զարնէ...
Դո՞ւն, ըսպիտակ ու աղուոր
Երա՛զ... կուգա՛մ, ըսպասէ'.
Աշխարհի ծայրը մինչեւ,
Մինչեւ լուսին ու արեւ՝
Ո՞վ ըսպիտակ, վէտիվէտ
Երա՛զ, կուգա՛մ ետեւէդ....

Յերեկ ատեն՝ ո՞վ է որ
Կը բաղխէ դուռըս այսպէս,
Ընդհատ-ընդհատ, զօրաւոր...
Ահ, այ՛, դուն, դուն Պարտքն ես՝
Հըրամայող, խատացող,
Ո՞վ Պարտք՝ որուն դող ի դող
Կը հետեւիմ ես ահա
Բացած դժնէ ճամբուն վրայ....

Իրիկուան մէջ՝ ո՞վ է որ
Կը ցնցէ դուռըս մեղմիւ...
Այս ի՞նչ ձայն է՝ դաշն ու խոր՝
Զոր կը լրսեմ ես հազիւ...
Մա՛հ գեղեցիկ, Մա՛հ վլսեմ,
Կ'սպասէի քեզի ես
Ու հետդ ահա կը քալեմ՝
Խելօք ու լուռ, զաւկի՛դ պէս

ԽԱՌՆՈՒՐԴ

Չեմ ըմբռներ թէ ի՞նչպէս ոմանք կ'ապրին երջանիկ
Թշուառութեանց մէջ այսչափ. կ'ապրին անփոյթ՝ խորհուրդին
Դէմ այս խորտոնկ, չարութեանց, տխմարութեանց այս մօտիկ՝
Կ'ապրին խաղաղ, իբրեւ թէ լոկ հայելի մ'ըլլային...:

Ես՝ զրթութեան մերթ արցոնք կ'ըլլամ ամբողջ հոգիով.
Մերթ՝ կծկըտած մութին մէջ, կ'ըլլամ ամբողջ որոնում.
Ծաղրն ու ծիծաղը կ'ընեմ երբեմն բերդս ապահով,
Զայրոյթն ալ՝ փոս մը երբեմն, ուրկէ զըժոխք ես կ'ոստնում...:

Ահ, գոնէ զուտ մընային տարրերն այս խոր տանջանքիս...
Մինչդեռ հիմա, խառնըւած թշուառութեան՝ կը տեսնեմ
Օձասողուն չարութիւն. տխմարութիւնը դժխեմ՝

Բարութիւնով լըրոտած, եւ կը տեսնեմ նաեւ զիս
Տիեզերքի ու կեանքի մեծ խորհուրդին դէմ կանգուն,
Լոյսով մը փոքր՝ որուն վրայ կիրքերը շուք կը թողուն....

ՏԿԱՐՈՒԹԻՒՆ

Դում գըթասիրտ ու գըթացուած արկարութիւն,
Քեզ զօրութեան վերածելու համար որքա՞ն
Պէտք է արցունք թափել տայ մարդը մարդերուն
Եւ իր աչքէն որքա՞ն արցունք պէտք չէ իյնան....

Մըքան հաւատք, մացառներուն վըբայ շուրջի
— Հաւատք ու սէր՝ կաթնափրփուր գեղմ ըսպիտակ —
Պէտք է խուզուի իր հոգիէն ու հոն կառչի
Ու ծփծըփայ՝ զերդ պարտութեան երկար դրօշակ....

Ճամբան՝ շիտա՛կ այնուհետեւ կ'երթայ յառաջ,
Կը բարձրանա՞յ՝ կ'ըսեն՝ ճամբան, ու անոր վրայ
Հասաւատաքայլ գացող այս մարդն որ կ'երեւայ,
Եւ կ'երթայ ո՞ւր... մարդն է՝ կ'ըսեն՝ զօրեղ ու քայ....

Ո՞վ դուն, մանո՛ւկ Տըկարութիւն, ընել ի՞նչպէս՝
Որ անունովը ու հոգիովը դուն յաղթես....

ՄԵԾ ՀՈՎԵՐ

Ոմա՞նց միայն, քիչ անգամ, տիեզերքի չորս ծագէն,
Մեծ հովերու պէս յանկարծ խոհերը մեծ կ'այցելէն,
Բշռնաւորուած խորհուրդի փոշիներով՝ զոր խըլած
Են աստղերէն կենդանի եւ ուր պահուած կայ Աստուած....

Մինչդեռ շատեր՝ իբենց մէջ, իբենց միսէն ծըլաբձակ՝
Կ'զգան փուշեր ա՛յնքան սուր, որ կըլլայ սիրտը ծակ-ծակ,
Ու անդրադարձ, խըռոված՝ կը հակի միտքն անոր վրայ
Եւ արիւնովը սրտին կը ներկըւի, կը կուրինայ....

Երնէ՛կ նորէն այն մարդուն՝ որուն այսպէս միտքն ամբողջ,
Մարմինին հետ ու մարմնին խոցուող սըտին հետ միայն՝
Կոկըծալով, դողալով կ'երթայ ընդմիշտ համաձայն....

Իսկ վա՛յ անոր — վա՛յ ինծի — որ կէս-մեռել ու կէս-ողի,
Կը զալարուի ինքն իր մէջ ու կը լըսէ քիչ մ'անդին
Փախուստն իրեն այցելած, զինք չըգըտած մեծ հովին....

ՀՈՒՐ ԱՏԵՂԾԻՉ

Անուն չունի, հունան լ'նչի է, չեմ գիտեր,
Բայց կը շարժի, բայց կ'աշխատի մութին մէջ.
Հողն անոր շուրջ կ'զգայ հըպարտ սարսուռներ.
Խեկե՞ր է սադմ իր մէջ կեանքի մը անվերջ....

Սկզբնական, ըստեղծագործ խորհութին
Ա՛ն մտքիս մէջ նետուած չնչին մէկ հիւլէն,
Ա՛ն բորբոքած, բոցատարած մէկ փոշին՝
Որ հունաւորն եկաւ վառել անհունէն....

...Մվ հոծութիւնն ու խորութիւնը կեանքի՝
Զոր իմ մտքիս հիմա բառերն այս կուտան
Եւ բառերուն՝ կուտայ հոգին բընութեան....

Կը ճանչնամ զինք... եւ այժմ ինծի կը թըւի՝
Որ աիեզերքն ամէն առտու, ամէն ժամ
Վերըստեղծող Մտքին ես մաս կը դառնամ....

ԽԱՀԱՐՈՒՄ

Վ'անդրադառնամ . խարագանն հիմա կ'իյնայ ձեռքէս վար,
Մինչդեռ առաջ՝ շաշելով օղին մէջ ծակ կը բանար,
Ուր կ'երթային կարսուիլ մարդերն, իրերն այն ամէն՝
Որ սիրտս իրենց չարութեամբ, տըգեղութեամբ կը ճնշեն....

Կը հանդուրժե՛մ մինչ առաջ կը կանգնէին պատնէշներ
Յանկարծակի հոգւոյս մէջ եւ պատնէշէն կ'արձակէր
Մերթ իմ զայրոյթս հըրացան, մերթ հեգնութիւնս իմ՝ սըլաք
Եւ կոռւագաշտ կը նետուէր հոնկէ իմ անձըս համակ....

Իտէալին կը մոռնամ հիմա դղեակը յաճախ .
Լուսատեսիլ, բարձրաբերձ դղեակը տե՛ղ մը՝ հեռո՞ւն,
Եւ գոհ կ'ըլլամ ապրելով խորը այս ցած հիւղերուն....

Տէ՛ր, ինձ ցուցո՛ւր նորէն օրն՝ ուր կենսառոյգ, կենսուրախ
Պիտի կոռւիմ՝ աննշմար, անհուն գանձի մը համար՝
Կատաղութեամբ մը խենթի, յիմարութեամբ մը արդար....

ՏԻՐԱՆ ԶՐԱՔԵԱՆ

Ես ճանչցայ մէկն՝ որուն աչքէն կը ցայտէր
Ամէն վայրկեան հաւատքի կայծ մը կարծես,
Որուն խօսքէն կը փլչէին խաւարներ,
Որուն հոգին կ'երթար առաջ հոգիէս....

Այդ մէկը դուն եղար, Տիրան Զըրաքեան.
Ժամանակին ետեւ քանի կը մընաս՝
Այնքան ես մօտ կուզամ քեզի ու այնքան
Լուսապայծառ կը ցոլայ դէմքդ իմ վըրաս...

Աչ մէկ խորհուրդ քուկինիդ չափ էր լեցուն
Գիտցըւածին, ըզգացուածին հրճուանքով.
Եւ ոչ մէկ սիրա քու սրաիդ չափ էր եռուն
Դէպի այլոց սիրաը սիրոյ կըոիւով....

Բառերը գոյն ու գիծ էին քեզ համար.
Կը խառնէիր զանոնք գրչովդ իրարու
Եւ կեանք մը նոր ահա յանկարծ կը դողար
Եւ կը շողար լոյս մ'ահա հին բոցերու....

Ժամանակին ետեւ հիմա կը կանգնիս՝
Ամբողջովին ա'լ պարզուած, միացած,
Քեզմով հիմա դուն կը պարզես նաեւ զիս.
Դուն Աստուծոյ գացող ճամբռն դուռն ես բաց...

Քեզ չեմ ողբար, զայն կ'արդիես անշուշտ դուն,
Չեմ մնալուեր, քանզի ներկայ ես անշուշտ,
Եւ դուն հիմա, աստուծայադ գիտութի՛ւն,
Կ'ուղես քեզմով իմ նօթութիւնս ընել կուշտ....

Հըպարտ էիր եւ շատ խոնարհ դուն եղար.
Կըքոտ ու հետա՛ եւ բոյսերուդ չափ սիրած
Եղար խաղաղ ու ցաւերու բարերար.
Տունկ մը եղար աղօթաձեւ, գետնամած....

Կը մաքրէիր՝ հարուածներով խարտոցի՝
Քու աղամանդդ իր խաւարչուտ գուղձերէն.
Եւ ո՛չ մէկ զարդ ալ ուղեցիր որ կաչի
Մերկ հոգիիդ՝ որ կը հագուէր երկինքէն....

Եւ հին սուրբի, մարտիրոսի մը նըման՝
Անծայրածիր փառքին համար Աստուծոյ,
Դուն ուղեցիր ուրանալ փառքդ իրական,
Ուրացար փառքդ ու եսդ ու կեանքդ ալ յետոյ
Եւ հեռացա՛ր քու հաւատքիդ նաւուն վրան....

ՊԵՐՈՎԱՆԻ ՍՈՒԱՐԴԻՆ ՎՐԱՅ

Ա. • ՀՐԱԺԵՑՏ

Մընա՛ս բարով.... Թայց դեռ ոչ. պիտի ըսեմ քիչ յետոյ
Մընաս բարով, ու միջոցն ահագնամեծ հաստատուի,
Բացուի՛ պիտի մեր միջեւ ու ըսկըսի պիտի, օ՛հ,
Նոր ժամանակ մը հսսի՛ ամայութեան, կորուստի՛....

Մընա՛ս բարով.... Կը կանգնի բառը եղերքն անհունին,
Հսկայ ըըրի՛չ, ու կ'իյնան աշտարակներ, պալատներ,
Կ'իյնայ պարտէզ մը կախեալ ու կամուրջներ կը փըլին
Ու սիւ փոշի մը յանկարծ կ'ընէ ամէն բան ըստուեր....

Կը դառնամ ետ անգամ մ'ալ՝ հըրելով ետ ապագան,
Տըւած կոնակըս անոր, ու անցեալին կուրծքըս բաց...
Անցեալն ամբողչ հոգիիս մէջ կը լեցուի՛ փըսորած....

Մընա՛ս բարով.... Շըթունքէս բառը փըթաւ՝ վերջնական,
Ու ներկայէն ես փըթայ ու կը վազեմ խելայեղ,
Մինչ կը վազէ ինձմէ շուտ ճակատագի՛ըս այնտեղ....

Բ. - ԲԱՑԱԿԱՅՈՒԹԻՒՆ

Անապատին վրայ գիշեր.... Կ'ըլլայ գիշերն առաւօտ.
Կրկներեւոյթ մը շրբեղ կը կախուի հոն՝ օդին մէջ.
Յետոյ յանկարծ կ'անհետի... ու իրիկունը մսկոտ
Կ'իշնէ նորէն, կը դողան նորէն աստղերը անշէջ....

Բայց անապատ, անապատ.... Երբեմըն բոյս մը չնշին
Նայուածքիս դէմ կը նետուի, երբեմըն լոյս մը նիհար
Ձեռքիս վըրայ կը ցայտէ... Ու կը յառիմ երազին՝
Որ կը շողայ սրտիս մէջ ու կը մարի՛ յամբարար....

Հոր մըն է օրն, ուրկէ դուրս՝ հին յիշատակը առջիս
Եղերափայլ կը կանգնի իր թեւերով խաչաձեւ
Ու զիս տակա՛ւ կը թաղէ իր ծանրութեանը ներքեւ...

Ան կը ճնշէ, կը շոյէ ու կ'օրօրէ իմ հոգիս ...
Բայց անսապատը նորէն զիս կը տեսնէ իր վըրայ՝
Իբրեւ ըստուեր մ'որ անվերջ կը կարճընայ, կ'երկլննայ....

Գ. - ՎԵՐԱԴԱՐՁ

Օ՛հ, զանգակնե՛ր, զանգակնե՛ր.... Ու ծաղիկնե՛ր, ծաղիկնե՛ր....
Երկինք կապոյտ է այնքա՞ն, երկինք ա'յնքան է թեթեւ.
Որ զայն գրկած եմ կարծես, մինչ ճամբան ալ՝ զետնէն վեր
Ելոծ կարծես՝ կը բռնէ՛ զիս աշխարհի ի վերեւ....

Ո՞վ կ'սպասէ ինձ այնտեղ.— բայց ամէն ինչ, ամէն ինչ.
Եւ է՛ն առաջ՝ ալիքներն այն ծովափի հոսանքին,
Եւ է՛ն առաջ՝ ըրլուրին վրբայ բացուող այդը լինջ.
Եւ է՛ն առաջ՝ մեր տան դէմ ծաղկող ճերմակ նըշենին....

Յետոյ, գիտէ՞ք, առաջին գարնանային փոսուռան՝
Մութը հազիւ թէ կոխած, յասմիկներու պատին վրայ.
Յետոյ զեփիւոք համեղ եւ խնկահո՛տ լուսընկան....

Ու թէեւ մէն մի քայլիս գիւղը տակաւ կը նեղնայ,
Բայց չափ չունի, չունի՛ սիրտս, ու կը զարնէ՛ սիրտըս ծափ,
Վարար գետի մը վրբայ սիրտըս կ'երթա՛յ ափէ ափ...

ԴՈՒՆ ՀԵՇԱԽՈՐ ՄԱՆԿՈՒԹԻՒՆ

Ահ, եթէ դուն չը ճանչնաս՝ ալ ո՞վ կրնայ ճանչնալ զիս,
Դուն, հեռաւոր մանկութիւն՝ որմէ եկայ յամբարար
Եւ որ հիմա անցեալին վըրայ պառկած կ'երեւիս՝
Երազափայլ ու գացած կարծես աշխարհ մը օտար....

Բայց կ'աթըննաս դուն երբեմն ու զիս երկար կը դիտես՝
Մինչ գրկարաց կ'սպասեմ քեզի յուզմամբ, անձկութեամբ
Աչքերը խունկ են ամբողջ ու կը մըխան գորովէս.
Կը ցոլանայ աչքիս մէջ աչքիդ երկինքը անամպ....

Բայց կը թըւի թէ վախցար ու հոգւոյս մէջ վերըստին
Խորշէ ի խորշ կը փախիս ու պահուըտիլ կ'երթաս դուն.
Զիս ձրգելով աւելի հիմա տրտում ու նըկուն....

Կը հասկընամ, չես ճանչնար դուն այս յոգնած ծերունին՝
Զոր պահ մը հայրդ յուսացիր եւ որ եղբայրդ է միայն,
Քեզմէ հեռու չարաչար մեծցած եղբա՛յրդ անարժան....

ԶԱՒԱԿՈ

Բայց դուն, անհուն զաւկի սէր, ի՞նչպէս իմ մէջըս ինկար,
Անապատին մէջ ինկած ազնիւ հունտի մը նըման՝
Որ կոծեցաւ. ծըելուն ըսպասելով ընդ երկար,
Իր հոյզն ի զուր ուղղելով երկրի հոյզին միութեան....

Մանկութենէս, կը յիշե՛մ, նախ քան ուրիշ ամէն սէր,
Քան ծընողքի, քան քըրոջ, ես կ'զգայի՛ իբրեւ հայր
Զաւկիս համար ապագայ, զաւկիս համար որ մէջս էր՝
Սէր մ'որ ինձմէ դէպի ինձ կ'ընէր շրջան մը անծայր....

Կը տեսնէի զայն այնպէս ինչպէս եղբայր մը պզտիկ,
Կը տեսնէի զայն հոգի, կը տեսնէի զայն մարմին
Եւ մերթ իշած զայն կարծես վըրան տըղու մը դէմքին....

Ա՛հ, իմ տըղա՛ս, որ կ'ապրէր ատեն մ'այնքան ինձ մօտիկ,
Հիմա մեկնե՛ր է իսպառ, ու ամպերուն մէջ երբեմն,
Անցնող ճերմակ ամպերուն, ես զինքը դեռ կը գտնեմ....

ԵՍ ԱՅՍ ԳԻՇԵՐ

Ես այս գիշեր կը ծախեմ յիշատակներըս ամէն...
Կէս գիշերի լուսնին տակ կ'ուզե՞ս որ մենք սակարկենք.
Խնձպէ՞ս, չունի՞ս դուն ինծի բան մը տալիք փոխարէն.
Բայց միայն շուքըդ տըղա՛ս, հասակիդ շուքը աննենդ....

Սուրբ քաղաքին անհամար խորաններուն վրայ կ'ուխտեմ
Ահա քեզի որ սիրով պիտի զանոնք յանձնեմ ես
Առ տա՛ր ամէնքն իմ ամբո՞ղջ այս զիտութիւնըս տրտում
Անցեալս անվերջ կըրելէ զիս ազատէ՛ վերջապէս....

Եւ տո՛ւր ըստուերըդ ինծի...., Անապատին մէջ երբոր
Երթամ մինակըս նորէն, մերկ՝ հոգիով ու մտքով,
Շնկերանա՛յ թող ինծի օրօրուն շուքըդ աղուոր՝

Երբեւ ինձմէ իսկ ծընած թեթեւ հոգի մ'հոգւոյս քով,
Երբեւ իմ իսկ պաշտամունքս հողին վըրայ երկարած՝
Հողէն ելած ու հողին տըւող համբո՞յր մ'երկիւղած....

ՄԷԿ - ՀԱՏԻԿՈ

Իմ մէկ հատիկը հիմա, որ կը դիտես զիս վընատ,
Հայելիին ջրհորէն,
Քեզի նըման ու քեզմով կը նայիմ ես ալ վըրադ
Երկարօրէն ծանրօրէն....

Ես արդեօք քեզ, թէ դուն զիս կը մեղքընանք աւելի՝
Երբ զիրար լուռ կը դիտենք ...
Թովը եղբայրդ է մեռած, քու հին ընկե՛րըդ լոյսի՝
Զոր դեռ այսօր կ'ողբանք մենք:

Նոր զարնըւած էր երբոր գիշեր մ'երազըս տեսայ՝
Թէ մութին մէջ, հեւ ի հեւ,
Կը քաշէի կարասի փոխադրող կառք մը հսկայ՝
Թովըս շուքի մը հետ սեւ,

Որուն յաճախ կ'ըսէի անձկութիւնով ու վախով.
« — Ընկե՛ր, լաւ չեմ տեսներ ես,
Դուն կը տեսնե՞ս...» եւ թէեւ կը քալէինք քովէ քով՝
Բայց ձայն չըկա՞ր ընկերէս:

Չէի գիտեր թէ արդէն մեռած էր խեղճն այդ պահուն.
Այնուհետեւ չարթնցա՛ւ,
Զըխոսեցաւ ան երբեք. վերջէն տեսար զինքը դուն.
Ան չըտեսա՛ւ քեզ բընաւ....

Հայելիին ջրհորէն մինչ կը նայիս դուն ինծի
Ու կը նայիմ ես իր մէջ,
Կը նշմարեմ՝ ջրամոյն որպէս գըլուխ մը սուրբի.
Անոր ծըփա՛լը անվերջ....

Իմ մէկ հատիկս... օհ, ինչպէ՞ս սիրտըս վըրադ կը դողայ՝
Երբ կը տեսնեմ քեզմով քեզ.
Քու արցունքո՞վըդ քեզի կը պաղատիմ ես հիմա՝
Որ դուն ալ զիս չըլոգես....

ԱՊԱԳԱՆ

Ապագա՞ն ահա կը ժպտի՛ նորէն՝
Ծեծ կերած, լացող տըղու մը նըման,
Որ կը նշմարէ փողոցին խորէն
Կապիկ մ'ու իր տէրն՝ որ կը մօտենան...

Կը ժպտի՛ ինծի Ապագան՝ որ սեւ
Քող մը երեսին՝ այրի մըն էր լուռ.
Կը ժպտի՛, եւ իմ նայուածքիս առջեւ
Կը բացուին, կարծես, դուռներ ոսկեհուռ...

Ապագա՞ն՝ թէեւ չըլլայ անսահման
Խնչպէս ատենով — անսահմա՞ն յոյսեր
Սէրեր, հրճուանքներ՝ երբ անմահութեան,

Աքեւին ներքեւ ինծի կ'երեւէր —
Սակայն կը ժպտի՛ ու կը խօսի ալ,
Տես, հոգի՛ս, դէմքովն ու ձայնովն անցեալ...

ԳԻՐՔԵՐ

Դիրքերու մէջ կան ի՞նչ վեհ ըզգացումներ, խորհուրդներ...
Ինչ որ ունի լաւագոյն՝
Մարդը խըլեր է իրմէ, ծալլեր, ի պահ է դըրեր
Կողքերու տակ գոյնըզգոյն:

Եւ հըսլաբա է անոնցմով...: Օր մը երբոք Նըրատէն
Այցելուներ գան երկիր՝
Իր զիրքերուն մէջ պէտք է մարդը գտնեն ու դատեն,
Մարդը՝ վըսեմ զըրագիր...:

Աստուածը ի՞նք է դըտած, գըտած՝ զիրքի մէջ գամած.
Երբ Անոր պէտք ունենայ
Ըսդդէմ մէլլուն կամ միւսին, — իր բանտերէն մըթամած
Կ' երթայ հանել զԱնիկա....

«Մի՛ ըսպաններ — ի՞նք ըսած է Աստուծոյ որ ըսէ —
«Քանզի ամէնքդ էք եղբայր...»
Եւ զինուորին ի՞նք կանգնած է մարմարէ, պլղինձէ
Յուշարձաններ անհամար... ,

Բայց գիրքն ուրիշ, կեանքն ուրիշ, գիրքը տըղոց, ծերերուն,
Խենթերուն պէտք է միայն,
Տըկարներուն՝ մարդը ուժեղ ու բեղուն
Զի՛ գըրեր, չի՛ կարդար զայն.

Զօրաւոր մարդը կ'ապրի՛ մոռցած գիրքերը բոլոր
Եւ գիրքերուն հակառակ
Կ'ստեղծէ նոր ճամբաններ՝ հոգ չէ թէ ծուռ ու մոլոր...
Միայն Աստուծած է շիտակ...

Աբդարութի՛ւն, բարութի՛ւն, մարդը ձեղ լաւ կը ճանչնայ՝
Մնչպէս աստղերն երկնքին.
Ձեղ կը ճանչնայ հեռուէ՛ն, կը հիանայ ձեր վըրայ,
Ձեղ կը քննէ վերըստին

Եւ ձեր շըքեղ պատկերին կը յաւելու միշտ նոր գիծ,
Միշտ նոր գոյն մը հըմայիշ...
Տըկարին ձեռք կուտան հոն՝ մինչ կեանքի մէջ կուտան կից.
Կեանքը տարբե՛ր է ... մի քիչ:

* * *

Գիրքե՛ր՝ ամօթը մարդուն, կուզն ու վէրքերը անոր
 Ծածկող շըքեղ քըդամի՛թ,
 Բլղղկտէի ես ըզքեղ եւ երեւնար մարդը նոր,
 Մարդը հին եւ ճշմարիտ... .

Գիրքե՛ր, մեռած սըբութեանց, գեղեցկութեանց դամբարա՞ն,
 Զեր շեղակոյտը մըթին
 Օդն հանէի՝ որ թերեւս հողիին մէջ մարդկութեան
 Մագէ՛ր շող մը գերըստին ...

Գիրքե՛ր, միտակ ըսփսփանքն, հացն ու հաճոյքն իմ սրտիս,
 Փըճացընել ձեզ կ'ուզեմ՝
 Որպէսզի ա՛լ չըխարէք ու չըխարեմ ես ալ զիս,
 Զիյնա՞մ միշտ ձեր սուտին դէմ...

Գիրքե՛ր, գիրքե՛ր կեղծպարիշտ, ես կ'ուզէի միմիտակ
 Մեծ զըրատան մը մէջ ձեզ
 Ամբողջովին հաւաքել, ձեռքովլս տալ ձեզ կըրակ,
 Եւ ձեր փոշին հըրակէզ
 Ցըուե՛լ չորս ծագն աշխարհի, տա՛լ երկընքին անյատակ... .

ԱՂՋԹՔ ՎԱՐՈՒԻԱՆ ՍԵՄԻՆ ԱՌՁԵՒ

Դաշտերուն մէջ, դիտեցէ՞ք, նորնոր ծիլեր կը յառնեն,
Որոնք փո՞ւշ են թէ ցորեն՝ գեռ չեմ դիտեր, չե՞մ դիտեր.
Թերեւըս փո՞ւշ են անոնց ըստամոքսին՝ որ՝ կուշտե՞ր,
Նաշինը չեն տար այլոց, մինչ նօթիին՝ են ցորեն....

Ժամանակին մէջ հնչող խուլ աղմուկներ կը լսուին՝
Հարուածներու, բաղիսումի՛, փըլուզումի աղդաբար,
Ոտքի վըրայ ըսկըսած հոգեվարքի՛ մը երկար
Եւ գըրոհի մ'որ հեռո՞ւն կը վարտնի տակաւին....

Ամենուքեք, ճնշըւած մեծ հոգիները բոլոր
Կազերու պէս կը պայթին... ճապաղիքները արեան՝
Գետնին երեսը չորցած, կարմիր բոցեր կը դառնան.
Զուր քրտինքները ամէն կ'ըլլան հեղեղ մը պղտոր

Ու կը սարսեն, կը քըշե՞ն ժայռեր, թումբեր դարաւոր...

Տէ՛ր, բարութի՛ւնըդ այսօ՛ր, իմաստութիւնըդ հիմա՛
Պէտք է զրկես աշխարհի՝ այս հիւլէին տանջակոծ.
Թէեւ մոռցան անոնք Քեզ՝ բայց յիմար հօտը մարդոց
Միմիայն դուն կեցընել կընաս վիհին ճամբուն վրայ....

Մտքի պատրոյզը եթէ մարդերուն մէջ վառեցիր
Ու կեանքն ըրիր անոր իւղ, - Տէ՛ր, մի թողուր որ յանկարծ
Շըշեն կանթեղը անոնք. ըրէ՛ զայն միշտ լուսարծարծ
Եւ փնտըռել տո՛ւր անով ճշմարտութի՛ւնըդ անծիր....

Կեանքին համար բովանդակ՝ կաթեցուր սէր սրախն մէջ
Զօրաւորին այսօրուան, գօրաւորի՛ն ալ վաղուան.
Սրտերն անոնց չըխըցուի՛ն՝ այլ պարպըւի՛ն ու լենան
Իրարո՛ւ մէջ, իրարմո՛վ՝ հաղորդութեամբ մը անվերջ....

Դըթա՛ գոնէ տըղայոց եւ ծերերուն. մի՛ թողուր
Տըղաքն առանց գորովի, ծերերն առանց նեցուկի...
Թո՛ղ ընդհարումն ըլլայ կարճ եւ թո՛ղ շուտով հաստատուի
Խաղաղութիւնը արդար՝ կուտղներուն մէջ տըխուր....

Թո՛ղ սասանին ու փշրին բարձըր բերդերն անառիկ
Եւ իյնան վար պատնէշներն զըրահապատ եսութեանց.
Ամէն մարդու հաւասար թող բաժնըւի ամէն գանձ.
Թո՛ղ պարտէզները բացուին եւ թող խուժեն հոն մարդիկ
Բայց չըկոտըրե՞ն ոչ մէկ ծառ, չը ճզմե՞ն ո՛չ մէկ ծաղիկ....

ՄԱՀԻԱՆ

Պիտի ուզեմ երթալ Մահուան, կամովին
Օք մը՝ հաստատ եւ դեռ առոյդ քայլերով,
Զապասելով որ ան ցցուի մահճիս քով
Եւ սարսափած յանկարծ աչքերըս գոցուին:

Արքայական, ասստուածային հիւրն է ան,
Ոք մեր խոնարհ յարկէն երբ ներս կը մտնէ՝
Ետ մըղելով յանկարծ պատերը դժնէ
Կը փոխարկէ զայն պալատի մ'անսահման:

Բոպէ մը հիւր՝ կ'ըլլայ յետոյ հիւրընկալ
Իր տունին մէջ, յաւերժութեան մը համար,
Սերունդներու որոնց ամբողջ, դարէ դար,
Ան կ'ստանձնէ բովանդակ պէտքը հոգալ...

Որքա՞ն մարդիկ հաւատացին Աստուծոյ
Եւ կռչեցին զայն բարեգութ, բարեխնամ.
Բայց ես, ո՛վ Մահ, աւելի քեզ կը հաւամ
Զի կը տեսնեմ քեզ եւ քու գործըդ սիրոյ...

Աստուծօծ, անշուշտ կայ եւ անվերջ կը խոկայ
Տեղ մը, հեռո՛ւն, տիեզերքին իր վերեւ...,

Մինչ դուն, ո՛վ Մահ, տեսանելի իբր արեւ՝
Անոր նըման մեր մէջը միշտ ես ներկայ:

Արեւին պէս, սակայն անկէ աւելի,
- Քանզի անոր ալ դուն իշխանն ես ու տէրն -
Կը հասունցնես կեանքի բոլոր պառւղներն,
Կը քաղցրացնես, կ'ընես հոյզով զանոնք լի....

Ինչպէս, նըման զեռ արեւին, լոյս կուտաս
Աշուլներուն որոնք կոյր չեն ի ծընէ,
Կը ցուցունես ճամբան որ քեզ կը դիմէ
Եւ ամէն ինչ, հասանելի ու անհաս,

Ու մինչեւ քեզ, շուրջն ու վըրան այդ ճամբուն
Եւ ծայրն անոր՝ մեզի համար կայ ի պահ...
Այդպէս՝ լոյսիդ մէջ կ'երեւի ինձ, ո՛վ Մահ,
Կեանքը քեզմով ամբողջ օծուն ու լեցուն,

Կեանքը՝ միայն քու մէկ պատկերդ ընտանի,
Թու մէկ տժգոյն խուսափուկ ցոլքըդ յաստիս,
Յաւիտեանէն, զոր քու ձեռքիդ մէջ ունիս,
Խնկած կաթիլ՝ յաւերժութեամբ ինքն ալ լի.

Կեանքը, աւա՛դ, միմիայն մահ մ'անկատար,
Թու առօրեայ մէկ փոքր հարուածըդ միայն...,
Մինչեւ, ո՛վ Մահ, ես ընդունիլ կ'ուզեմ զայն՝
Հըզօր ու շեշտ՝ իջած ճակտի՛ս վրայ խոնարհ

ՏԵՍԻԼՔ ՀԻՆ ԿԵԱՆՔԻ

Կը տեսնեմ հին հայկական վանքի մը բակն ընդարձակ՝
Հուսընկայով ողողուն, որուն վըրայ կը բացուին
Ցածուկ դուռներ խուցերու, եւ կը տեսնեմ լուսնին տակ
Խումբ մը արդաք՝ խաղացող այդ քարերուն վըրայ հին....

Երկու ըստուեր անոնց մէջ կը խօսակցին մեկուսի
Սուրբին պաշտօնը առտուն եւ Եկեսցէն իրիկուան,
Թանձբացած բոյրը խունկին եւ զըրոյցներն հըրաշքի՝
Անոնց ձայնին ու ձեւին խորհուրդի դող մը կուտան....

Լըռեց աղմուկը արդոց....: Աղաւնիները միայն
Իրենց թաղին բարձունքէն՝ պղպջակի պէս թեթեւ
Մերթ վուվուներ կ'արձակեն՝ մթնոլորտին մէջ անձայն....

Լուսինը ե՞րբ մեկնեցաւ....: Վանքի բակին վըրայ սեւ
Կեցեր է լուռ ու անշարժ դեռատի զոյզը հիմա,
Կարծես ձեռքէն հրեշտակի մ'հաղորդութիւն կ'ստանայ....

ԾԻԾԱՂ

Մնդալ պէտք է, լոկ խնդալ - տըղաս խորհուրդ կուտայ ինձ,-
Մարդոց վըրայ՝ որ ատոր են միմիայն արժանի.
Ուրիշ ամէն բան ժանգ է հոգւոյն համար, որ պղինձ՝
Ծիծաղին խիստ շըփումով կը մաքրըսկի, կը փայլի....

Եւ իմ տըղաս իրաւո՛ւնք ունի անշուշտ... բայց ո՞ւրկէ
Դիտէ այդ բանն անիկա. ան ե՞րբ չափեց այդքար խոր՝
Յիմարութիւնը մարդոց, որպէսզի լաստն իր նետէ
Վատահօրէն ու երթայ անհոգ՝ ծովուն վրայ անոր...

Քեզ, ո՞վ Ծիծաղ, ատենով երբ այնքան ալ գեռ չէի
Թեզի կարօտ, զրկեցի զերդ կատու մը կուրծքիս վրայ,
Թեզ գգուեցի, զրզուեցի եւ ճանկաբաց, սխրալի՝
Երեսն ի վեր շատերուն արձակեցի՝ անխընայ....

Բայց հիմա քիչ, օ՞հ, շատ քիչ, կրնամ այլեւըս խնդալ.
Հիմա հոգիս ինքնիրմով բըզեկտըւած է այնքան,
Այնքան ցաւոտ, վիրաւոր՝ որ իր ծիծաղն ու ծաղրն ալ,
Է՞ն առաջ զինք կ'արիւնեն ու իր վըրայ կը մընան...

Կեա՞նք, խընայէ իմ տըղուս օր մը ըլլալ ինձ նըման....

ՆԵՐՈՍ

Նեղո՞ս սրբազան, ո՞վ ծիրանաւոր,
 Վէտ ի վէտ մինչեւ ոտքերըդ իշած
 Վառ պատմումանով՝ զոր եկան բոլոր
 Իշխանք համբուրել, շարժել դոդ ի դոդ...

Տիտանեան Նեղո՞ս, որ գարերն ի վար
 Կը սահիս կ'երթաս առանց անցնելու,
 Օղակներուն մէջ շղթայիդ երկար
 Նեղմած պահելով կեանքը քեզ հըլու...

Նեղո՞ս հեշտութեան, Նեղո՞ս պաշտամանց,
 Դուն՝ խորհո՛ւրդ բեղուն եւ դուն՝ լուռ դաշնե՛րդ,
 Շուրջըդ ամէն բոյս, անասուն ու անձ
 Շունչէդ շունչ մըն է, ընդերքէդ՝ ընդերք...

Ալքդ՝ արմաւենին կը հանէ երկինք,
 Եւ կը ծաւալէ ցանուած դաշտը զա՛յն.
 Քե՛զ աւազը թեւ, բուրգերն են ըստինք,
 Բամպակը կաթիդ փրփուրն է միայն...

Ուզտերը քեզմէ՛ անապատին մէջ
 Կը սորվին քալել վեհընթաց ու լուռ.

Թեղմով լի սափոր՝ կանայք ուղղամէջ
իբենց շուրջը քե՛զ կը թափեն բուռ բուռ...

Եւ ըսել, ըսե՛լ, հայր ու մայր Նեղո՛ս,
Որ ժամանակին մէջ թաղուած անթիւ
Քուրմեր ու մոգեր քեզ դիտեր են հոս,
Քեզ երգեր, պաշտե՛ր երկիւղիւ, հեշտիւ...,

Իսե՛լ թէ կարծեր են քեզ նոյն յաւէտ՝
Երբ շիթ մը չունիս կեցող մէկ վայրկեան,
Երբ, յաւէտ մանուկ, կը բերես քեզ հետ
Հեռուէն հոյզեր միշտ նո՞ր զօրութեան...,

Լսե՛լ, շինարա՞ր, թէ լեռ մ'ահաւոր,
Լե՛ռը քեզ ծընող՝ կը քանդես անվերջ
Եւ կ'երթաս խելառ՝ գանձերը անոր
Տարածել, ցրուել ովկէանին մէջ...,

Լսե՛լ թէ խորհուրդդէ եւ ուժըդ անհուն՝
Միայն վազք, վատնում, կորուստ է միայն,
Թէ մահը լերան՝ կեանքն է դաշտերուն,
Թէ ման ու կեանքը բառեր են ունայն

Եւ թէ կայ միայն դոյութիւն, Աստուած...,
Լսե՛լ, ո՛վ Նեղո՛ս, թէ անկէ կուգան
Ալիքը ու խոհերն այս թափառայած...,
Լսե՛լ ա՛յս միայն, Նեղո՛ս սրբազան,

Նեղո՛ս ալեւոր ու ծիրանաւոր,
Նեղո՛ս ներուաման, ներդաշնաւորման,
Լուսեղ հաւատքի ո՛վ աղբիւր պղտոր,
Ո՛վ գետ անսահման, գետի՛ն դիտութեան...,

ՄԱՅՐ ԵՒ ՈՐԴԻ

Կը պատմէր մայրս ինձ այսպէս.
— «Երբ գեռ եալըն կ'ապրէինք...»
— «Մա՛յր, երբեք չեմ յիշեր ես...»
— «Դուն ո՞ւր էիր, գեռ երկինքն...

«Օք մը եղբայրըդ երէց
«Հօրըդ համբիչը սաթէ
«Խաղալով ծովը ձըգեց...
«Այդ որ ունիս՝ ճիշդ այդ է,

«Մովը խորունկ էր այնտեղ՝
«Վեց զըրկաչափ, կ'ըսէին,
«Եւ հոսանքն ալ՝ շատ ուժեղ
«Բուն իսկ առջին եալըն.

«Բերինք սուղակ մը հրեայ՝
«Որ նախ ուզեց շիշ մը ձէթ,
«Զէթը թափեց ծովուն վրայ,
«Եղաւ անոր տակ անհետ:

«Զուրն հայելոյ պէս յստակ,
«Խաղաղ դարձեր էր յանկարծ։
«Կը լողար մարդն անոր տակ՝
«Մէջքէն չուանով մը կապուած։

«Երեք անգամ՝ ան այսպէս
«Իշաւ, ելաւ վերըստին,
«Ու երբորդին՝ ի՞նչ տեսնես,
«Համրիչը մէ՛ցն էր ձեռքին...»

* * *

Ով մայր, ես ինչ ընեմ որ
Խաղաղի ծովը հոգւոյս,
Յստակ տեսնեմ խորն անոր
Ու կարենամ անկէ դուրս

Բերել հաւատքս իմ անցեալ,
Իմ յոյսս ու սէ՛ըս մաքուր...
Մայր իմ, ով մայր սիրեցեալ,
Խաղաղեցնող ձէթն ինձ տո՛ւրս...

« ՀՈԳԻՍ »

Կ'երթաս ճամբէ մը որուն վերջը ծանօթ է քեզի,
Հասակիդ չափ ու լայնքիդ փո'ս մը՝ որուն կը լընուն
Խսկոյն բացուածքն ու ըզքեզ առանց օդի եւ լոյսի
կը ձըգեն հոն առանձին, կեր եւ ընկեր որդերուն....

Միայն ոսկոր կը մընաս... մինչեւ որ օր մ'ալ անոնք
Տարանջատուին իրարմէ ու դառնան հող յամբապէս...
Խնչ որ քու դէմքդ էր այստեղ-ճակատ ու այտ, աչք ու յօնք-
Արդէն վաղուց է լափուած ու սրբըւած աշխարհէս...

Սակայն կ'ապրի՛, կը խորհիս, հոգի՛դ՝ որ սիրտ եւ ուղեղ,
Միայն ուղեղ է թերեւս, զոր կ'ըմբըռնես ուղեղով
Եւ զայն հազի՛ւ երազել կրնաս իրքեւ քիչ մը հով....

Հոգի՛դ՝ հոգւոյն Աստուծոյ գացած մօտիկ վերն, այնտե՛զ...
Բայց ո՞ւր է վերն... եւ «հոգիս» կ'ըսես միայն դուն հիմա
Ուրիշ մարմնոյ մ'որ պիտի քու մարմնոյդ պէս չըքանայ....

ԵՐԲ ԿԸ ԽՈՐՉԻՄ

Երբ կը խորհիմ թէ ականջներս օք մը պիտի չըլւսեն ա՛լ
Ա՛լ չըշարժին, ա՛լ չըբռնեն պիտի մատներս. բազկերակի
Սա կապոյտ թելս՝ օք չըլլայ պիտի այսպէս առաձըգեալ,
Լեցուն, տրոփուն, այլ փըսորած որդի մը պէս պիտի թափի...

Երբ կը խորհիմ թէ ո՛չ մէկ սէր, ո՛չ մէկ տենչանք մարմինիս մէջ
Չըլսըլըրտի պիտի այլեւս. թէ ոսկրատուփը ձեռքիս տակ,
Որ գըլուխս է, որ ես եմ, ես ամբողջովին՝ գալիք անվերջ
Դարերուն մէջ պիտի մընայ հողով լեցուն, ինձմէ դատարկ...,

Սոսկում մը նախ զիս կը պատէ ու կը կարծեմ թէ կ'իյնամ վար,
Ծընած օրէս մինչեւ այսօք ինկա՛ծ եմ միշտ ու դեռ կ'իյնամ
Վիճի մը մէջ՝ որուն յատակն ոչընչութիւն է ու խաւար...

Յետոյ, սակայն, կը խաղաղիմ. կ'զգամ նոյնիսկ յոյս մը տարտամ.
- Իյնալու տեղ կ'ելլե՛մ թերեւս, ու իր բեռէն ազատ հողիս՝
Գրկէդ մեկնած, թերեւս, ո՛վ Տէր, պիտի գրկիդ մէջ ընդունիս....

ԳԱՂԱՓԱՐԱՑ ԳԵՏԻՆԸ

Ինչպէս նաւու մը վըրայ փոթորիկի միջոցին՝
ես ոտքս ամուր կը կոխեմ՝ բայց կը սահիմ, կը նետուիմ
Մէկ կողմէն միւսը, տւա՛ղ, գաղափարաց գետինին
եւ կը խորհիմ թէ կեանքին վերեւ ան շա՛տ է ճղճիմ...

Զըպառկելու համար գեռ — ինչպէս նաւու մը վըրայ
Փոթորիկի միջոցին — կը չափչըքեմ շարունակ
Գաղափարաց գետինին լայնքն ու երկայնքը հիմա,
Մինչ ան անվերջ կը ծըռի ու կը փախչի՛ քայլիս տակ...

Եւ միշտ՝ ինչպէս աջ ու ձախ, եւ վեր ու վար տատանող
Կամըրջակի մը վըրայ հորիզոնները մտքիս
Մերթ գլխէս վեր կը ցցուին, մերթ կ'անհետի՛ն մըթասքօղ:

Գետին մ'այսքան անհաստատ՝ երբեմն անշուշտ կ'ընկճէ՛ զիս.
Բայց կ'սփոփուի՛մ խորհելով... թէ մէկ օրուան մէջ մէ՛կ անձ՝
ես դարերո՛ւ, շատերո՛ւ կ'ապրիմ խորհուրդը մէկանց....

ԵՐԱԶԻՆ ԾՆՈՒՆԴԸ

Երէկ զիշեր ես տեսայ, ես տեսա՛յ Քունն իմ վըրաս...
Անկազնիս շուրջ կը յածէր, կ'ուղէր մարմինս ու հոգիս,
Թեւերն անվերջ կը շարժէր եւ միջոցէն մաս առ մաս
Ամէն սընունդ վանելով՝ կ'ուղէր հիւծել, մարե՛լ զիս....

Կը կարդայի ու աչքերս ու միտքըս բաց էին գեռ...
Տարտամօրէն՝ մերթ ընդ մերթ՝ ներկայութիւնը անոր
Կը գանէի տողերուն մէջ ըստուերով ծանրաբեռ,
Բայց իսկոյն դուրս կ'ընէի եւ կ'առնէի շունչ մը նոր....

Օ՞ն... դաւաճանը յանկարծ զարկա՛ւ աչքիս կոպերուն...
Հիմա կըոփւ մը վըրաս, սիրոյ կըոփ՛ւ մը անձայն՝
Որուն մահիճն էի ես, կըոփ՛ւ ծըփուն, ծփծրփուն,
Կատաղօրէն կը մղուէր ընդմէջ Քունին՝ Արթնութեան...

Եւ ըզզացի ես ահա՛, բոպէափայլ լոյսի մէջ,
Քունը յաղթող Արթնութեան, զայն վայելող հեւ ի հեւ...,
Մինչ լըրացած այդ կոռուէն պիտի ծընէր պահ մը վերջ,
Երազը՝ փոքր խառնածին, Երազը՝ քո՛ւն արթնաթեւ....

ՄՈՒՍԷՌՆ ԱԹԷՆՔԻ

Քարեր միայն, քարեր անթիւ. իբրեւ սիւն,
իբրեւ արձան կեանք ըստացած սուրբ քարեր:
Հողը զանոնք նորէն իր ծոցն էր առեր,
Անոնք հողէն առին նորէն յարութիւն:

Մարդոց ծընունդ՝ բայց մարդերէն շատ առաջ,
Արդարագոյն անոնց սերունդը իբրեւ,
Ասմեղութիւն, գեղեցկութիւն մշտատեւ,
Վերերեւցան անոնք այստեղ՝ լինջ ու քաջ:

Եւ յարուցեալ պայծառ ամբոխ մը հիմա,
Լուսասպիտակ, անդրանըշոյլ, կը նայի՝
Հին աշխարհնէն մեր աշխարհին ամայի:

Աստուածահոյլ մը բանտարկեալ՝ ցոյց կուտայ
Այստեղ ճամբան այն միւս ու մեծ աշխարհին,
Ուր Գեղ եւ Ուժ իբերահաշտ կը բնակին....:

ՎԵՐԶԱԼՈՅՍԻ ԱՄՊԵՐ

Վերջալոյսին, ամպե՛ր, ամպեր՝
Արեւմուտքէն դէպի վեր,
Մինչեւ զենիթ՝ յուլօրէն
Ընկողմանած թո՛յլ ամպեր....

Արեւը հոն՝ ծոցին ետին,
Կը յամենայ տակաւին
Եւ ամպերուն կը դրկէ
Իր փայփայանքը վերջին....:

Օ՛հ, այս մեծ ամպն՝ այս փոքր ծովուն
Վերեւ ձրգուն, տարածուն,
Ամէն վայրկեան ձեւափոխ
Եւ առնելով ամէն գոյն...

Ճերմակ թաւիշ՝ որուն վըրայ
Սպիտակ վարդ կը տեղայ,
Եւ կարմիր վարդ, եւ արդէն
Ուկեղոյն բուռ մը տալիս....:

Ուրիշ ամպեր՝ որ կը սահին
Դէպի սահմանն ըստուերին,
Եւ մերթ ծայրէ մը յանկարծ
Կը բըռընկին, կը մարին...

Եւ մընացող ու սահանցնող
Նուրբ քօղերուն ու փողփող
Դիպակներուն այս մէջտեղ՝
Երկինքի միան հեշտադող....

Ու երկինքին ներքեւ ահա՛
Ծո՛վս որ կարծես կը մըխայ
Մանուշագոյն ջուրին տակ,
Մեծ հրդեհով մը ոսկեայ....

Թայց ամպերուն վըրայ տակաւ,
Ու ծովուն մէջ՝ խաւ առ խաւ
Կ'իշնէ մոխիրն արեւին
Որ հոն մեղմիւ ածխացաւ....

...Մ'չ մէկ երանգ ա՛լ ամպերէն.
Թափա՛ծ՝ վարդերը ամէն.
Երկինքի մէջ լըոտթի՛մն...
Ամպերը հոն են ու չե՞ն....

ԲԱՑ ԾՈՎԼՈՒՆ ՄԷԶ

Ես պզտիկ ու մեծ շատ մը սէրերու
 - Արշիպեղագո՞ս - նաւելով մէջէն,
 Առանց ոչ մէկուն քով խարըսինելու
 - ի՞նչ խենթ, խե՞նթ էի - հասած եմ բաց ծով...

Բաց ծո՛վս եմ հիմա՝ անհունութեան դէմ
 լո՛ւռ հորիզոնին, զո՞ւր հորիզոնին...
 Կղղիներն հեռուն նորէն կը տեսնեմ,
 Անոնք, մի առ մի, նորէն կ'անհետին....

Ո՞չ մէկ նաւ հիմա, ո՞չ իսկ ապառաժ
 Մորուն շուրջ դառնայ իմ նաւըս գոնէ
 Կամ ալիք մը զիս հոն տանի, զարնէ....

Ովկէա՞ն անծայր՝ մերթ մըռայլ մերթ խաժ,
 Ու միշտ ամայի... Եւ զերէն՝ միայն
 Ամպեր, լո՛ւռ ամպեր կը սահին կ'երթան...

ՔԱՌԱՍՆԱՄԵԱԿ

Ա.

Քառասունին՝ կ'ըսենք ա'լ. — Կը հեռանաս մենէ, կեանք.
 Ըզգալապէս՝ երեկէն աւելի մութ է այօր.
 Մինչեւ երէկ լեռն ի վեր ելած էինք, արդ կ'իջնանք,
 Կ'իջնայ մեղ հետ ապագան ալ յոյսերուն հետ բոլոր....

Կը կարծէինք, դեռ երէկ, ըլլալ ըսկիզբը ճամբուն.
 Այսօր յանկարծ կը խորհինք թէ կէսն անցած ենք արդէն,
 Լաւագոյն կէսը անշուշտ, եւ դանդաշուն, մոլորուն՝
 Պիտի երթանք ա'լ յաւէտ հալածուելով այս ցաւէն....

Յա'ւը՝ ամբողջ անցեալի, գեղեցկութեանց, ճոխութեանց,
 Երբ կընայինք՝ չկրցա՞նք լընուլ մեր կեանքն անոնցմով,
 Հա'ց մեր այժմունօթութեան, թշուառութեան դիմաց գա՞նձ:

Քառասունին՝ կը կենանք փըլատակաց դէզին քով.
 Նոր պալատնե՛ր կ'երազենք, որքա՞ն շըքեղ աւելի.
 Բայց մեղ ոչ ոք չի հաւտար ու չենք հաւտա՛ր մենք մեղի....

Բ.

Քառասունին, բայց կ'զգա՞նք երէկուընէ աւելի՝
թէ քաղցըը պահը իր մէջ մեծ քաղցըութիւն մը ունի.
Լոյսի մը դէմ չենք կենար այլեւս երկար, տեսլահար,
Այլ վերլուծել կը ջանանք իր երանգներն անհամար...

Քառասունին՝ երէկի յոգնութենէն այս առառու
Երբ կը գտնենք մեղ հանգչած ու դեռ պատրաստ քալելու՝
Հըպարտութիւն մը յանկարծ կը կրկնէ ուժը մերին
Եւ կարծենք թէ երբեք վերջ չունենա՛ր այս ուղին...

Քառասունին՝ հափափուած հաճոյքներուն տեղ բոլոր,
Կը վայելենք հեշտանքներ աւելի խոր, միմիայն
Մէկ բաժակի ումազ առ ումազ ըմբոշինումին մէջ երկայն...

Եւ այն օրերն՝ ուր ոչինչ մեզ կը ջամբէ կեանքը չոր,
Ո՞չ իսկ կաթիլ մը գորով, ո՞չ յոյս եւ ո՞չ իսկ պատրանք,
Իմաստութեան մըրուըրով մենք քիչ մը դեռ կ'արբենանք...:

Դ.

Թայց ի՞նչ արագ, ի՞նչ արագ՝ քառասունէն վերջ հիմա
կը թաւալին տարիներն՝ իրենց կառքին մեզ կապած,
Մեզ զաքնելով քարէ քար, մինչեւ որ մանն ողորմած
Ճամբան կանգնի ու փոկին սուրի հարուածը իր տայ...

Այսքա՞ն արագ՝ կառքն անշուշտ կը գըլորի՛ լեռն ի վար,
Այսքա՞ն արագ՝ կը քաշէ անշուշտ զայն ձոր մը խորունկ,
Եւ փոսին մէջ ուր կ'աճին տժգունատիպ մեծ ծաղկունք՝
Մեզ կ'սպասէ՛, կը խորհինք, քունին հանգիստը երկար....

Քառասունէն վերջ՝ այսօր, մերթ կը սոսկանք այդ քունէն,
Եւ մերթ անոր կը ցանկանք մեր յոգնութեամբն աւելցող՝
Փափաքելով յարդաբել մեր անկողինը արդէն....

Քառասունէն վերջ, ո՛վ Տէր, կ'ապաւինինք փոխն ի փոխ
Զըմեռնելու գեռ յոյսին եւ յոյսին շուտ մեռնելու,
Ըսդ մէջ հոգւոյն եւ մարմնոյն բաղխումներուն ահարկու....

ՇՈՒՆ ՄԸ

Առ' ան մը, շունե՞ր բազմաթիւ։ Հովուական շուն՝ մենութեան
Եւ հրակումի վարժըւած, քիչ մը խոժոռ, քիչ մը կոշտ.
Յետոյ փափուկ, գանգրահեր, մեծ ու պղտիկ, որսական,
Ջրւարճական պերճ շուներ՝ որոնց չըսաւ մարդ մը օօտ....

Հովուական շունն անոնց մէջ կ'զգայ ինքինք կորարւած.
Թէեւ յաճախ կը նայի անոնց խորունկ ըղձանքով,
Բայց քընանալ կը կեղծէ՝ մէկ աչքը զոց, միւսը բաց,
Եւ քիչ անգամ՝ ակամայ կը շարժէ պոչն անոնց քով....

Ջինք կը տեսնեն՝ զարմացած՝ աղուոր շուներն հեռուէն.
Այնքան ուրիշ կը թըւի կերպարանքով, բընութեամբ՝
Որ կենդանի մը ուրիշ քիչ կը մընայ զայն կարծեն....

Ոմանք կ'զգան իր ձեւին, ձայնին ներքեւ ապըստամբ՝
Պահուած գորովը փափուկ, աղապատանքը խորին,
Բայց հազիւ մօտը եկած՝ ահա կամաց մը կ'անցնին....

Մինչ ան նորէ՛ն՝ միսմինակ՝ կը փակէ աչքը յուզմամբ....

ՏՂԱՔՆԵՐԻ ԿԱՆ

Տղղաքներ կան՝ որ կ'ապրին մինչեւ քառասուն տարեկան,
Մինչեւ յիսուն ու վաթսուն, ո՛րքան որ մարդը ապրի...
Սոսկալի է, սոսկալի՛. ո՛չ մարդն է մարդ, ոչ տղղան
Տղղայ շատոնց. երկու անձ՝ բընակիչ մէ՛կ մարմինի....

Երբ ընկերները իրենց կը մեռնէին՝ ապրեցուց
Գուցէ կարօտ մը զանոնք, չըգոհացած տենչ մը հին,
Չըզուրցըւած սէր մը քաղցր.... Անցած է ժամը վաղուց,
Բայց անոնք մի՛շտ կ'սպասեն սիրաճաշի զանգակին....

Մըտածելով պաղարեամբ՝ գիտե՞նք, կ'ըսեն ինքինքնուն,
Թէ հընար չէ, հընար չէ.... Մերթ կը խնդան իրենց վրայ,
Մերթ կը կատղին, մերթ կուլան եւ վերլստի՞ն կը թողուն՝
Որ սիրտն իրենց դէպի ետ փախըստական ընթանայ....

Անո՞նց, ո՛վ Տէր, գըթութիւնն Անոնց համար, Տէ՛ր, գիտե՛ս
Թէ չունիս ոչ մէկ շընորհ՝ բաց ի մահուան շընորհէն...
Թո՞ղ հըրեշտակդ հոգէառ բացառապէ՛ս ըլլայ հեզ,
Ըլլայ աղուոր եւ թոյլ տայ որ զինք ուժգին համբուրեն....

ՆՈՐ ՍԵՆԵԱԿ

Իմ նոր սենեա՛կըս ահա՝ չորսի վըրայ հինգ կանգուն.
իր տեսաբանը ի՞նչ փոյթ, կարասիները ի՞նչ փոյթ.
Այս միջոցին մէջ ամէն առառու, ամէն իրիկուն
Պատմութիւններ ինձ պատմէ իմ մատըս ճըկոյթ...

Եւ մինչդեռ ան կը մնջէ՝ ահա յանկարծ, գաղտնօրէն
Պիտի խօսի՛ հոս ականջս ու ընդհատէ պիտի զայն.
Աւքըս պալի՛ պիտի հոս իր ըսպասմանը խորէն
Եւ պիտի սիրտըս խաղա՛յ ու փոթորկի լըսելեայն...

Ապաստանին եւ պարեն պիտի անթիւ պարիկներ
Իմ շուրջըս, հոս՝ անանուն, ծփծըփուն պար մը ծածուկ,
Մինչեւ որ գայ ու վանէ զիրենք պառաւ մը շատուկ...

Եւ հոս, եւ հո՛ս տակաւին, ամենօրեայ խեղճ պատկեր՝
Քառառուն մանուկ բարեպաշտ, հուրի, սառի մէջ ձգուած,
Պիտի անվերջ տըւայտին՝ աղօթելով առ Աստուած...

ԱՆԿԱՐԵԼԻՆ

Վ'ուզեմ մէկը - ուզելու վարժութիւնն իսկ կորուսեր,
Կարծես մոռցե՛ր եմ հիմա -
Ու փոյթ չէ թէ ինձ համար չզգայ ոչ տենչ ու ոչ սէր՝
Բայց որ իմ սէրըս գիտնայ...:

Գիտնայ՝ գառնուկը ինչպէս զինքը սիրողը զիտէ,
Գիտէ թոշունն ալ ինչպէս,
Ու կ'որոշէ զայն իսկոյն ուրիշ ամէն մարդերէ,
Անոր հետ քաղցր է ու հեղ...,

Զըսիրելով հանդերձ զիս՝ երախտագէտ ինձ ըլլայ
Զինք սիրելուս համար շատ,
Սիրէ՛ սիրուիլը ինձմէ ու դընէ վիզն ուսիս վրայ՝
Վստահութեամբ մը ազատ...,

Իմ բառերուս փոխարէն, որոնք մանկան մը ըսուած
Անուշ բառեր պիտ' ըլլան,
Ան մերթ ինծի ձեռքն իր տայ և մերթ յուզուած, երկիւղած՝
Երկար նայուածք մը միայն...,

Աղուոր չըլլայ՝ բայց ըլլայ դեռահասակ ու մաքուր,

Մաքո՞ւր՝ սրտով ու մարմնով.

Ըլլայ յաճախ ան ուրախ, բայց եւ երբե՛մըն տըխուր,

Լոյս եւ ըստուեր քովէ քով...

Փափուկ ու տաք մատներով հըղի՛ երբե՛մըն հոգւոյս՝
Նըման վէրքի մը ցաւոտ.

Զիս ըսփոփել կամենայ, ինձ ներշնչէ՛ քիչ մը յոյս,
Գիշերս ընէ՛ առաւօտ...:

Այսքանը բա՛ւ է ինծի, կ'ուզեմ այսքա՞ն միմիայն,
Եւ գիտեմ թէ չունենա՞մ

Պիտի այս քիչն ալ հիմա, ... ու մոռցե՛ր եմ ահա զայն,
Մոռցե՛ր՝ ուզելը անզամ...:

ՊՈԼԻՍ

Անգամ մըն ալ դուն սեւցա՛ք աչքիս առջեւ, հին պատկե՛ր
Բըլուրներու մէջաեղէն անցնող ծովուն դարձդարձիկ,
Որուն կապոյտը կ'առնէ մերթ զմբուխտի երանգներ
Ու կ'օրրէ մերթ ըսպիտակ ամպը իր մէջ ցոլացիկ...

Օ՛հ, գարնան հոգի՝ այս ջուրին հոտով ամբողջ թաթաւուն,
Ի՞նչպէս թեթեւ կը թշոփի ամենուրեք՝ ափերո՛ւն
Վըրայ անոր եւ բարձանց վրայ ցամաքին եւ ամէն
Կածաններուն մէջ՝ կոյթող իր ոտքերուն հըպումէն...

...Բայց դուն, տեսի՛լք ընտանի, հիմա ա՛յնչափ հեռացած,
Ըսէ՛, իրա՞ւ է որ ա՛լ պիտի երբեք չըբացուիս
Դիմացն ըզքեղ վնտըռող իմ անսահման կարօտիս...

Դուն որ եղար, ո՛վ Պոլիս, լոյսն աչքերուս նորաբաց,
Ճիշտ է, ըսէ՛, որ ա՛լ մենք օտարնե՛ք ենք իրարու
Եւ իրաւունք չունի՛մ ես քու հողիդ մէջ թաղուելու....:

ԱՇՈԹՔ ՀԻՒԱՆԴ ՏՂՈՒ ՄԸ ՀԱՄԱՐ

Դիւանդ, հիւա՞նդ է տըղաս... Այս մըտածումն, ամէն հեղ,
Զիս կը նետէ երկընքի դէմ զայրոյթով մը ուժգին,
Մինչ երկվայրկեան մը յետոյ՝ իմ անկումիս մէջ անեղ
Ես կը մընամ շնչասպառ, սեղմած իմ վէրքըս ներքին...

Տըղաս հիւա՞նդ...: Տէ՛ր, ներէ՛: Միայն աղօթք, աղաչանք,
Արտասուախառն, հոգեբռուխ աղօթք ունիմ քու առջիդ,
Միայն աղօթք, ո՛չ բողոք, որ շընորհես իրեն կեանք,
Որ առնէ կեանքն ալ իրմէ շընորհ ու փայլ ու ժըպիտ...

Իրաւ է թէ իղձը մերն ու կամքը քուկդ է, Աստուա՛ծ,
Դուն չես գործեր մեր մտքով, սակայն ներէ՛, օ՛հ, ներէ՛
Որ յիշեցնեմ թէ ո՛րքան անցնելով մեծ մութերէ՛

Եկած հասած էր այստեղ, արեւին տակ էր ելած,
Թէ իր հոգին ու իր միտքն ի՞նչպէս ճոխ են ու փարթամ
Եւ թէ ի՞նչպէս հեռուէն ես իր վըրայ կը դողամ....

ՀԱՇՈՒԵՅԱՐԴԱՐ

Դաշուեյարդար. ի՞նչ մընաց, կեանքէն ինծի ի՞նչ մընաց։
Ինչ որ տըւի ուրիշին, տարօրինա՛կ, ա՛յն միայն.
Խանդաղատանք մը ծածուկ, օրհնութիւններ անիմաց,
Երբեմն հատնումը սրտիս ու մերթ արցունք մը անձայն...

Ինչ որ գընաց ուրիշին՝ վերադարձաւ անուշցած
Ու զօրացած՝ հոգիիս մէջ մընալու յաւիտեան։
Ինչ որ տարաւ Սէրն ինձմէ՝ չըկորսընցուց զայն Աստուած,
Տըւաւ ինձ ետ ու ըրաւ կեանքըս անով միշտ բուրեան....

Եւ այժմ, ո՛վ Տէր, հակառակ իմ տանջանքիս, հակառակ
Ինծի համար սա՛ չորցած երջանկութեան աղբիւրին,
Հին գինիով յորդաբուխ ես կ'արբենա՛մ տակաւին....

Ու չեմ ըսեր «ի՞նչ մընաց....» ի՞նչ կը մընայ հողին տակ
Եղէգներէն դիւրաթեք, կաղնիներէն հաստաբուն։
Արեւն ըմպած ըլլալու մըխիթարանքը անհուն։

ԵՐԵԿ ԳԻՇԵՐ

Երէկ գիշեր - չեմ գիտեր երէ՞կ էր ան՝ թէ երազ -
Միրոյ մօտէն ես անցայ, եղայ ա'յնքան մօտ, ա'յնքան՝
Որ, ա'հ, դըպայ' իսկ անոր ու ան փախաւ հազիւ հաղ
Եւ դեռ մատներըս կարծես գլխու պըտոյտ կ'ունենան....

Երէկ գիշեր՝ անսահման ուրախութեան ի հաշիւ
Ես ժողվեցի իրական, անմահակա՞ն փշրանքներ,
Որոնց վըրայ մըտածումս, ըզգայալանքըս հեշտիւ
Կը մընան այժմ առկախ՝ ջահերու պէս տարուքեր....

Երէկ գիշեր երջանի՞կ եղայ միայն այդքանով,
Երազն ու կեանքը մութին մէջտեղ եկան քովէ քով,
Կեանքս երազո՞վ յորդեցաւ, ինչպէս երազս ալ կեանքով...

Եւ այսօր բեռ մը կարծես հոգիիս մէջ կը տանիմ,
Հոգիիս մէջ ու մարմնոյս՝ բեռ մը գաղտնի, մըտերիմ,
Որուն տակ մերթ կը հեւամ եւ մերթ անո՞վ կը թըռիմ....

ԱՅՍ ԵՐԱԶԸ

Պիտի քալե՛մ յաւիտեան այս երազին ետեւէն,
Ուր որ ըլլամ, ո՛ր աստղին կամ ո՛ր ամպին ալ ներքեւ,
Սիրտըս ուրախ թէ տըխուր, քայլերըս ծանը կամ թեթեւ,
Շուրջըս ամպրոպը գոռայ թէ զեփիւռները թեւեն...

Եյս երազին ետեւէն պիտի քալե՛մ յաւիտեան,
Հիմա, աւա՛ղ, գիտնալով թէ զայն պիտի չը բռնեմ՝
Բայց տենչալով այդ տեսիլքն իմ անցեալիս քաղցրադէմ
Հետըս յաւէտ ունենալ, անով երթու գերեզման...

Անով անցեալն ինծի հետ, իմ առջեւէս կ'ընթանայ
Ու կ'ըլլայ միշտ ապագայ ու զայն կ'ընէ ցանկալի.
Սնոր սառին վրայ իբրեւ շող մ'արեւի կը փայլի...

Այդ երազին ետեւէն այս ըոպէին ալ ահա՛
Կը հեւայ սիրտըս ա՛յնքան՝ որ զայն գրկա՛ծ եմ կարծես,
Որ կը խորհիմ թէ արդէն ես սիրուա՛ծ եմ իմ սէրէս....

ԱՆՌԵՔ

Մէկո՞ւն՝ հոգին տեսայ ես
Ու սիրեցի՝ ձեւերէն
Ու քայլերէն՝ որ կ'ելլեն,
Կարծես միշտ վե՛ր աշխարհէս....:

Մէկն՝ իր ձայնին նըւագով
Զիս քընացուց՝ և արթընցուց,
Զայն ջուրերու հինաւուրց,
Հեղամըմունիջ, թարմ ու զով....:

Յետոյ մազերը մէկուն
Խենթեցուցին պահ մը զիս՝
Բոնած իրենց մէջ հոգիս...

Բայց ուրիշի մը ժպտուն
Աչքերն այնքան քաղցը էին՝
Որ հիւանդ եմ տակաւին....:

ՈՉ ՈՔ

Ոչ ո՞ք նորէն այս գիշեր,
Ոչ ո՞ք որ զիս լըսէր գէթ,
Որ քիչ մը զիս գուշակէր,
Որ, ո՞վ գիշեր, հըմայքէդ

Ինքն ալ ինձ պէս բռնըւած՝
Ըլլար տաւիդ մը թրթոււն
Եւ իմ տենչանքս երկիւղած
Ըլլար հո՛վս իր լարերուն....

Ո՛չ ոք.... Ի զո՞ւր կը հեղուս
Անհուն գիշեր, քու խորունկ
Սիրոյ սափորըդ գլխուս....

Ի զո՞ւր, ո՞վ սիրտս, իբրեւ խունկ
Կը յամառիս հոս դուն ալ
Ամայութեան մէջ մըխալ....

ՄԵՆՈՒԹԻՒՆ

Ո՞չ մէկ բարեկամ... Ու սիրոս ա՛յնչափ բան
Ունի ըսելիք՝ ծանըը ու թեթեւ,
Այնչափ բան՝ որոնք բերնի վրայ կուգան
Երբ լըսող մը կայ, ներո՛ղ մը նաեւ....

Հոգւոյս մէջ ամէն ըզդացում, խորհուրդ,
Զըպարզըւելով կը փտտի՛ կարծես...
Զըխօսող հոգին ա՛յնքան կ'ըլլայ ցուրտ,
Դառնացած՝ սառէն՝ նարինջի մը պէս....

Ո՞չ մէկ բարեկամ... և սակայն գիտե՛մ
Թէ կան շուրջըս, հոս, անհամար ցաւեր՝
Սրտերու մէջ լուռ, նըման ու տարբեր...:

Զըճանչնա՛լ իրար..., միշտ գա՛լ դէմ առ դէմ
Եւ անցնի՛լ՝ առանց երբեք իրարու
Քիչ մ'ըսփոփ, նեցուկ կամ յոյս ըլլալու....

ԱՏԵՆՈՔ

Ատենօք հունտ մը յոյսի՝ հոգիիս մէջ կը բանար
Ուրախութեան ծառ մը մեծ... Լուսածաղիկ, լուսավառ
Աշք մը՝ սուզուած աշքիս մէջ, ձեռք մը ձեռքիս մէջ թողուած,
կը վազցընէր հեւ ի հեւ սանձակոտոր սիրտս յանկարծ...:

Բայց խենդ սրտին ետեւէն կը հասնէր միաքը խելօք,
Միաքը խելօք, խելացի՛, եւ ինչպէս Զեւսն ատենօք
Պըրոմեթէն ապրստամբ՝ զայն կը զարնէր շղթայի
Ու կը ձըգէր զայն մինակ, իր ժայռին հետ ամայի...:

...կը յիշե՞ս ձեռքդ այն գիշեր, այնտե՞ղ, դարձին այգիէն,
Մէջքիդ վըրայ, ձեռքիս տակ թոշունի պէս դողացող...
Եւ կը յիշե՞ս խաւարին մէջ շիթ առ շիթ՝ լուսաշող
Ինկող բառերը մերին, ու հառա՛չդ ալ տարօրէն...:

Այդ փափուկ պահը կեանքիս մէջ կը մընա՛յ տակաւին,
Մեռած կեանքիս մէջ մեռած աղաւնիի մը նըման,
Որ կը մնջէ ընդմէջէն իր կիսարաց կըտուցին՝
իր բացակայ ընկերով շա՛տ անուշ բան մը..., ի՞նչ բան...:

ՅԻՄԱՐԻ ՊԷՍ

Ահաւասիկ որ կը խորհիմ, յիմարի՛ պէս,
Մեղսակցութեամբն այս գիշերին կախարդական՝
Թէ դուն կընաս, թէ դուն թերե՛ւս պիտի ուզես
Խնձի իջնել՝ ինչպէս հորին մէջ լուսընկան....

Աչքըդ աչքիս մէջ բարութեամբ պիտի լընո՛ւս,
Պիտի թողո՛ւս ձեռքըդ ձեռքիս, ծունկըդ ծունկիս,
Պիտի զիանա՛ս թոռմիլն ամէն իմ իղձերուս
Եւ անոնց վրայ դուն իբրեւ ցօղ պիտի սահի՛ս....

Ի՞նչ խենդ երազ, ի՞նչքան անգամ սուսերահար
Չոր նայուածքէ ու շարժումէ, շիշտէ մ'հատու,
Մի՛շտ վերածնող, գատապարտուած մի՛շտ մհոնելու....

Թոյլ տո՛ւր սակայն որ ան մեծնայ քե՛զ ալ համար,
Հասակէդ հասկ, գեղեցկութիւն առնէ գեղէդ
Եւ պատկերիդ շըքեղութեա՛մբը մեռնի գէթ...

ՎԵՐԼՈՒԻԾՈՒՄ

Քեզ բարեւել ու խօսի՝
Այսօք կամ վաղը, է՞ն ուշ,
Չարմացումէդ օգտըլի
Եւ ըսել բառ մը անուշ...

Արագօրէն, ատկէ վերջ,
Նըկարագըլ քեզ քեզի՝
Ա՛յնպէս ինչպէս սրտիս մէջ
«Թու»կըդ «իմ»ով կը գծուի...

Իմ երազներս, իմ հոգիս՝
Աչքերուդ մէջ ցոլացած,
Կարդալ ինչպէս գիրք մը բաց...

Մինչեւ որ դուն քեզ հաւնիս,
Մինչեւ որ դուն ալ ինձ պէս
Հզքե՛զ իմ մէջըս սիրես....:

ՍԱԼՈՐԵՆԻՆ

Մեր պարտէղն էր հորի նըման,
Նեղ ու ցածուկ.... Բարձըր պատեր,
Պատին դըռւած սանդուղ մ'երկար՝
Ուրկէ՝ մանուկ՝ կ'հլէի վեր...

Եւ ճիշդ մէջտեղը պարտէղին
Սալորենի մը կար ամուլ....
Սալորենի մը՝ կ'ըսէին....
Կարծես աղջիկ մը համբ ու խուլ....

Միակ ծառն էր, Ամէն ձըմեռ
Կը կարծէի թէ վերջնապէս
Չորցած է ան, գարնան հետ դեռ
Ան կը բացուէր՝ յոյսո՞վ կարծես....

Անգամ մը զայն պատուաստեցին
Բայց չըբընեց պատուաստը վըան...
Դեռ կը խորհիմ ես այդ ծառին...
Մանուկն անո՞ր եղաւ նըման...

ՀԱՃՈՅՔ

Իսեղճ պզտիկ հաճո՛յք, ահա վերջացար
Եւ ուզեցի ե՛ս՝ որ շուտ վերջանաս...
Երա՛ս էր ըզքեզ հեշտիւ, յամբաբար,
Հազուագիւտ խորտի՛կ՝ խորել մաս առ մաս...

Մինչ՝ հալածական գազանը ինչպէս
Իր որսն անտառին կը տանի մէջտեղ
Եւ կը հափափէ զայն արագ, անտես՝
Այնպէս լափեցի քեզ, թռչնի՛կ համեղ

— Եթէ ոչ անմեղ — քեզ լո՛ր կամ կաքա՛ւ,
Քեզ, պզտիկ հաճո՛յք, հատցուցի՛ ահա...
Եւ խաղաղութիւն մը կ'իշնէ հիմա

Մարմնոյս մէջ ինչպէս մտքիս ալ տակաւ...
Միայն սիրտս, ինչո՞ւ, քաշուեր է մէկդի՛
Նըման քէն ըրած տըզո՛ւ մ'անօթի....:

ԵԳԻՊՏՈՒՀԻ

Իմ թուլս հրեշտակը աղուոք՝ իմ ըսպիտակ, լուսափայլ
Հրեշտակներէս վերջ այնքան..., զերդ ջահ մը սեւ յասպիսէ
Դուն կը շողաս եւ լոյսիդ մէջ կը մընամ հոգեզմայլ՝
Դիշերագնաց զերդ ճամբորդ մ'ոք շուրջն յանկարծ կը տեսնէ...

Այդքա՞ն անուշ ջերմութիւն նայուածքիդ մէջ ու ժպտիդ,
Ու հասակիդ մէջ այդքա՞ն լեցուն, ճըկուն ճոխութիւն,
Մորթիդ խաւար բռւզումին, ձայնիդ շեշաին հետ վըճիտ՝
Զիս կը խեղպին հեշտութեան աւազներու տակ ծըփուն...

Շաքարեղէդ մը ինչպէս գետեղերքէն կարըւած,
Քեզ կը տանիմ՝ դալարած, դաշնաւորուած ալ քեզմով,
Քեզ՝ քաղցր անոր պէս ետքէն, անոր պէս կա'րծըր ու զով....

Եւ կը խորհիմ. — թերեւս հին աստուածունի ու աստուած՝
Ճապուկ եղնիկ մը ճերմակ, սեւուլիկ ցուլ մը ուժեղ,
Միացած են ու եղած նախածընողքըդ այստեղ,

Զի կենդանւոյ մը պէս սուրբ քեզ կը պաշտեմ երկիւղած..

ԻՒՍԿԻՒՏԱՐ

Իմ գիւղըս, միշտ, իր լայն ու լոյս երկինքով,
 իր արտերուն յըղութիւնովը հանդարտ,
 Մանկութիւնովն աղբիւրներուն իր թոթով
 Եւ լեռներուն լըջութիւնովը զըւարթ,

Ուր որ երթամ՝ կը դառնա՛յ շուրջը մտքիս,
 Մովահայեաց ճամբաներուն մէջ իրեն
 Մերթ կը բռնէ յոգնած աչքերս ու հոգիս,
 Մերթ կը փըչէ՛ երեսիս հով մ'իր հովէն...

Իր տըղոցմով գիւղս կ'աճէր ու կ'երգէր,
 Կը սարսըռա՛ր իր սէրերով ծաղկաւէտ,
 Կ'օրհնաձայնէ՛ր իր ծերերուն շըթանց հետ...

Իմ գիւղըս, Տէր, արդեօք ի՞նչ զով զեփիւռներ,
 Հով արեւներ, ծով ըստուերներ կը տեղայ
 Իմ հոն թողած, իմ հոն թաղա՛ծ սրտիս վրայ....

ԱԷՐԸ ՏԱՄՆԵՎԵՑ ՏԱՐԵԿԱՆԻՆ

Աղբիւրը նոր է բղխեր, ժայթքեր խորշէ մը անտես,
 եւ արշալոյսն անոր մէջ իր հեռուի լեռներով
 Ու ծառերովը մօտի կը ցոլանայ գաղտնապէս
 Եւ հովս հազիւ թէ զանի կը փոթփոթէ, անո՛ւշ հով...

Կ'երթա՛յ աղբիւրն եւ կ'ուզէ մամուռներու եւ ծաղկանց
 Ներքեւ պահուիլ աւելի՝ քան թէ շողալ արեւուն...
 Պղտիկ տերեւն որ կ'իյնայ վերէն իր մէջ՝ կ'ըլլայ գանձ
 Մը զոր պահել կը փորձէ խիճի մը տակ սրսըփուն...

Մէ՞կը արդեօք ճամբուն վրայ գըլորեց կոյտ մը հողի,
 Թէ լերան մութ ծոցին մէջ ուր կեանքն իրեն կը ծընի՝
 Անցաւ պարիկ մը պղտիկ ու լլւաց պղրան իր այնտեղ...

Աղբիւրը այժմ, ինքնիրեն, յանկարծակի՛ կ'ուռենայ,
 Ալիք-ալիք կը դիզուի՛, կը բարձրանա՛յ ինքն իր վրայ
 Եւ կը ցանկա՛յ՝ շուքին տեղ՝ գրկել բարտին սա շըքեղ...

ԾԱՌԻ ԾԱՂԻԿՆԵՐ

Յառի փափուկ ծաղիկներ, ևս աւելի փափկօրէն
 Սիրած եմ ձեզ, ըսկըսեալ մանկութեանս հին օրերէն՝
 Քան ձեր քոյրերը գետնի՝ ածուներու մէջ ծաղկող,
 Թաղարներու մէջ բացուած, շարուած կարգով, տող առ տող
 Որոնցմէ փունջ կը կազմեն, որոնց բոյրով կ'արդինան...

Կը յիշեմ, ո'վ բարեկամ, ձեր պարտէղին՝ որ մեր տան
 Կը վերջանար ճիշդ դիմաց, նըշենիները երեք:
 Բարձըր պատին ետեւէն որ մերթ կ'իյնար յոգնարեկ,
 Ծանրութենէն թաց հողին՝ որուն էր ինքն ամբարտակ՝
 Փետըրվարի վերջն արդէն, անոնցմէ մին ըսպիտակ
 Եւ միւս երկուքը կարմիր, ծիրանեգոյն աչուկներ՝
 Զոր սստերուն երեսէն կը բանային անհամբեր...
 Այսուհետեւ ի՞նչպէս շուտ կ'աւելնային ծաղիկներն
 Ու երկնքի լուսափայլ նուրբ կապոյտին մէջ՝ հոն վերն,
 Կը մըխային այդ ծառերն՝ երեք ծաղկած նըշենի,
 Մէկը ճերմակ ծուխի պէս եւ միւս երկուքը՝ բոցի:

Ծառի թեթեւ ծաղիկներ՝ սալորենւո՛յ, նըշենւոյ,
 Նըման էիք դուք սիրոյս ծաղիկներուն՝ որ յանկարծ
 Կը բացուէին երազի երկնքին մէջ ու յետոյ
 Կը թափէին, մի առ մի, վերէն՝ գետնին վըբայ ցած....

ՅԻՍՆԱՄԵԱԿ

Կը մօտենայ յիսունն ալ, հսկայաքայլ՝ առջեւէն
 Զըգած իր շուշը արգեղ, ծաղրանը կա՛րը անոր՝
 Զոր իմ յոյսիս եւ յուշիս պատերը դեռ կը պահեն
 Բանտարկըւած իրենց մէջ, ծընած, չիշխա՛ծ թագաւոր...

Յիսունն ահա՛ ահազին ծառի մը պէս կը կանգնի
 Ու կը գոցէ ա՛լ ամբողջ իմ հորիզոնս իր ետեւ...
 Բունն է փորուած, պարպըւած. կը բընակի հոն գաղտնի
 Թոշուն մը որ արծուի աչք եւ չղջիկի ունի թեւ...

Յիսունն հիմա՝ լուսարար: Պատարագէն վերջ՝ ի՞նչ փոյթ
 Թէ կը մընան ժամուն մէջ քանի մը կին ու տըզայ.
 Ան՝ լըռաքայլ՝ մի առ մի մարել լահերը կուգայ...

Բացի մէկէն, լուսարա՛ր. թող զայն՝ ի սէր արեւուդ.
 Ժամերգութիւնն իրիկուան ի՞նչպէս ընել, ա՛հ, թո՛ղ զայն.
 Ի՞նչպէս առանց այդ լոյսին մտնել բաւիղը մահուան...:

ԶՈՒՐԵՐՈՒՆ ՎՐԱՅ ՍՏՈՒԵՐՆԵՐ

Ջուրերուն վրայ ըստուերներ դանդաղօրէն կը յառնեն,
Մեկնումէն ետք արեւին, ջուրերուն մութ յատակէն....

Հեռուն՝ ծովերն ու լիճերն ու հոս՝ գետերը բոլոր,
Պարտէզներու մէջ փորուած աւազաններն իսկ կըլոր
Իրենց վերեւ կը տեսնեն՝ զերդ մըշուշի մը ծրփուն
Պատառիկները թեթեւ կամ զերդ շուքերն ամպերուն
Անցնող արտին երեսէն՝ անթի՛ւ, անվե՛րջ ըստուերներ,
Որոնց ամէն մէկն ահա՛ իր շարժումովը տարբեր
Կը մօտենայ միւսին, կը ծըռի վար եւ հաղիւ
Միայն ըոպէ մը առկախ՝ կը թօթուըւի եւ մեղմիւ
Կը հեռանայ, կ'անհետի՛....

Իրիկուան լուրջ այդ պահուն
Կ'երգե՞ն ջուրերը կարծես, անլրսելի եւ անհուն
Երգ մ'որ իրենց ներքեւէն կը բարձրանայ յամրաբար,
Կարօտի ե՛րգ մը ծառին, ծաղկին, խոտին ալ համար,
Որոնք, անշունչ ու անշարժ, մըտիկ կ'ընեն անձկագին՝
Չուրերու մէջ խեղդամահ հոգիներու այդ երգին....

ԹԻԹԵՌՆԻԿ

Քերթուած մըն ալ, ճիշդ հիմա,
Թիթեռնիկի մը նըման,
Պիտի ծակէ ու դուրս գայ
Առազաստէն լզդացման...

Իր խըլըրտումը կ'զգամ,
Կը տեսնեմ շուքը ներսէն,
Եւ ճիշդ ժամուն, լուսոյ ժա՛մ,
Ծն օդին մէջ է արդէն....

Աղուո՛ր թիթեռ, խե՛ղճ խոզակ՝
Որուն մետաքսն է խղուած...
Խորհուրդը մութ ու յատակ
Պղծեցիր դո՛ւն, ո՛վ քերթուած...

Գոնէ թիթեռն այս ապրէ՛ր.
Բայց կը մեռնի քիչ յետոյ...
Երնէ՛կ թողուր ան սերմեր
Սիրտերու մէջ նո՞ր սիրոյ....

ԼԻՒՔՍԱՆՊՈՒՐԿԻ ՊԱՐՏԷԶԻՆ ՄԷԶ

Պարուն ահա՝ վերըստին:
Ծառերուն վրայ բաց-կանաչ՝
Թիթեռնիկներ կը թափին
Եւ թրթուրներ կապտալանջ....

Եւ ծառերուն տակ ահա՛
Պղտիկ տըզաք կը վազին
Իրենց մօտիկ հողին վրայ,
Իրենց ձայնին ետեւէն....

Եւ պարմանին՝ որ երէկ
Մանուկ էր դեռ անոնց պէս,
Այսօր կեցուածք մ'ունի սէգ,
Նոր բացուող ծա՛ռ մ'է կարծես....

Պարմանուհին ու կինն ալ,
Քայլով, ժպտով մ'երազուն,
Կարծես ճամբէ մը ծաղկեալ
Կը մտնեն դրա՛խտ մը թաքուն....

ԾՈՎԱՓ

Սըլացիկ, մաքուր,
Մաքըութեամբ մ'ոք դուրս
Կը զեղու եւ ուր
Կը մըխայ զըմուռս՝

Ծովափէն կ'անցնի՛
Եւ ծովս իր ետեւ
Կ'ըլլայ աւելի
Կապոյտ ու թեթեւ...

Կարծես թիթեռէն
Քայլին չափն առեր՝
Կ'իշնէ, կ'ելլէ վեր...

Եւ իր հետ կ'ելլեն,
Կ'իշնեն հոգիէս
Ալիքնե՛ր կարծես....

ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

Եթէ կրնաս՝ բարձրացի՛ր, բայց գիտե՞ս ո՞ւր, մինչեւ ո՞ւր,
Եւ քեզի հետ ուրիշներն՝ եթէ կրնաս՝ բարձրացո՞ւր,
Բայց մինչեւ ո՞ւր, մինչեւ ո՞ւր....

Հաւատալով թէ կրնաս՝ օ՛ն, բարձրացի՛ր, քա՛ջ տըղաս,
Սակայն քանի վեր ելլես՝ պիտի մըսիս ու դողաս,
Մընաս մինա՞կ, խե՞ղճ տըղաս....

Կարենայի՛ր դո՞ն եթէ բարձրացընել քեզի հետ
Սիրուած քանի մը հոգի մինչեւ գագաթն արփաւէտ,
Մինչեւ ոէ՞րը քեզի հետ....

Կարելին այդ է միայն, անըրջակա՞ն կարելին,
Բարեկամնե՞ր՝ որ մէկտեղ կ'ուզեն, կ'զգան, կը խորհին
Անկարելին, կարելին....

Միմիայն ա՛յս, մընացեալն ամբողջ պատրանք է, հոգի՛ս,
Միմիայն ա՛յս, ու անոր զուցէ երբե՛ք չըհասնիս,
Անոր իդա՞վը մեռնիս....:

ԳԱԼԻԼԻԱԿԱՆ

Գալիլիական այս հընաշող աստղերուն
Ներքեւ հոգիս կը սարսըռայ այս գիշեր...
Հո՞ս էր ուզեմն որ շըջեցաւ սէրն անհուն,
Երկիրն ամբողջ, երկի՞նքն անգամ դիւթող սէր....

Ո՞վ Վարդապետ, յաւերժական լիութի՛ւն,
Քու անձրդ հոս բնութիւնն հոմայն է լըցեր.
Քեզ փայփայած շունչեր կան խորն այս հովուն,
Այս հողին մէջ կան Քեզ դըպած հիւլէներ....

Լեռնե՞րն ահա ու ճամբանե՞րն՝ որոնց վրայ
Դուն այսպիսի լուռ գիշերներ խօսեցա՛ր,
Ու ձայնըդ դեռ կը թօթըռայ ու կ'երթայ....

Որդի՛ մարդոյ, այս այն երկինքն է պայծառ՝
Որ Քեզ տեսաւ, լըսեց, սիրեց Քեզ տակաւ...
Ու բացուելով Քեզ իր ծոցին մէջ առաւ....

ՀԱՌԱՋԱՆՔ

Ես ալ « Թեզմէ Թեզ կ'երթամ ու կը ճըշեմ, կը պոռամ... »*
Ես ալ « Թեզմէ Թեզի դէմ միշտ օգնութիւն կը խնդրեմ... »**
Պատիժն ես Դուն՝ ու վարձքն ալ, Դո՞ւն՝ թշնամի-բարեկամ,
Որ կ'ընծայուիս իբրեւ հաց, կը կարծրանաս իբրեւ վէմ...

Կը հեռանաս Դո՞ւն արդեօք՝ թէ կը փախիմ Թենէ ես
Երբ կը գտնեմ զիս մութին, մոլորանքին մէջ խըրած...
Սակայն՝ սոսկո՛ւմ եւ հըրա՛շք՝ մեղքէն ալ դուն կը յառնես
Եւ աւելի ինծի մօտ անոր մէջն ես, ո՞վ Սատուած....

Իմ անցեալէս ապագաս նետուած կամուրջ մըն ես մերթ
Որուն ահեղ կամարին ներքեւ ներկաս է անդունդ,
Որ չի՛ տեսներ քու աղեղդ, ոչ ալ կ'զգա՛յ քու սիւներդ....

Բայց այդ վիհին մէջ ի՞նչպէս կուգայ իյնալ մերթ անունդ
Ու մինչեւ Թեզ կը լենա՛յ, կը բարձրանա՛յ վիհն ամբողջ.
Ա՛հ, Թեզմէ Թեզ կոտրելո՛վ կ'երթան ծունկերըս դողդոյն....

ԳՈՒԲԸՆ

Պիտի կրնա՞մ, Աստուած իմ, ես որ քու լոյսդ է՛ր երբեմն
Նշմարեցի, զեռ չինկած այս գուքին խորն՝ ուր անվերջ
կը զարնըւիմ պատերուն եւ կը սուզուիմ տիղմին մէջ,
Պիտի կրնա՞մ անկէ դուրս ելլել, հասնի՛լ անոր սեմն...

Պիտի կրնա՞մ ես ցոյց տալ Քեզի իմ սիրտս՝ որ անոր
Վըրայ նայուածք մը թողուս եւ զայն ընես յաւիտեան
Ճաճանչաւուխտ՝ ինչպէս ջահ մը ձեղունէդ գըթութեան
Կախուած մութին վրայ շուրջի եւ քու շունչէդ հեշտօրօր...

Պիտի կրնա՞մ, Թուն այս յոյսն ինձ կը ներես հիմա, Տէ՛ր,
Միայն ինքզինքս յանձնելով քու ազգումիդ՝ յամրօրէ՛ն
Բարձրանալ հոն ուր ըզՔեզ պիտի զանեմ ես նորէն...

Եւ կը թըւի ինձ արդէն՝ թէ գուքն ուրիշ ոչինչ էր՝
Բայց թէ մարմինըս խաւար, եւ թէ հոգիս այժմ ահա՛
Իր բանան իր հետ քաշելով՝ առ Քեզ տակա՛ւ կ'ամրանայ,...

Կ'ԶԳԱՄ ՄՅՈ

Կ'զգամ, Աստուած իմ, կ'զգամ՝ որ տակաւ ձեռքըդ ինծի
կը մօտենայ եւ կ'ուզէ բռնել եւ վեր հանել զիս,
կ'ուզէ հոգւոյս երեսէն քաշել պատանքը մէկդի
Եւ ողողել զայն նորէն հուրովը հին հաւատքիս...

Կ'զգամ, այո՛, բայց որքա՞ն խառնակութիւն տակաւին
Ամենուրեք խոհերուս եւ իղձերուս ալ մէջտեղ...
Հայր իմ, հընա՞ը է միթէ, կը հարցընեմ անձկագին,
Որ այնպէս հետըս վարուիս՝ ինչպէս տրղուն հետ անմեղ....

Բայց Դուն անշո՛ւշտ զիս վերէն աւելի լաւ կը տեմնես...,
Բայց իմ քասս անշուշտ լո՛յս է քու աչքիդ, ով Ծընող
Արեւերուն բիւրաւոր եւ ո՛վ Հսկող խորատես....

Ու ի՞նչ հրճուանք է, ո՛վ Տէր, իմ ցաւերուս մէջ մաշող
Այս դեռ տըկար, դեռ հազիւ պլպլուն յոյսը հիմա՝
Թէ լքուած չե՛մ վերջնապէս, թէ սէրըդ զիս կը հոգա՛յ....

ՈՐՈՇՈՒՄ

Իմ հոգիիս մէջ ըզբեղ կը փնտըռեմ այս առառու
Եւ չեմ, ես չե՞մ գտներ Քեզ! Տէ՛ր իմ, ո՞ւր ես, Տէ՛ր, ինչպէ՞ս
Պարպեր ես զիս քու շունչէդ, ա'յնքան որ Քեզ կանչելու
Ուժն իսկ չունիմ եւ կ'իյնա՞յ անունըդ վար շրթներէս...

Բայց այս պահանջը միայն, բայց այս մրմունջը տըկար՝
Իմ վըրաս յոյս մը թեթեւ, լոյս մը աղօտ կը ծագեն...
Այս՛, զիտե՞մ թէ կաս Դուն եւ պահ մ'ինծի երեւցար
Ու որոնումըս այսօր քու ապացոյցդ է արդէն...

Շընորհ ու վարձք՝ ես երբեք ունեցածէս աւելի
Զըխընդըցի ինձ համար եւ Քեզի լոկ դիմեցի
Խորութենէն մերթ ցաւիս, այլոց ցաւին համար մերթ...

Եւ եթէ Քեզ վերըստին կը փնտըռեմ հիմա, Տէ՛ր,
Գիտե՞ս անշուշտ Դուն պատճառն ու ես զայն դեռ չե՞մ զիտեր.
-Պիտի խոցե՞ն գուցէ զիս նորէն քու չար ոգիներդ....

ՇՈՒԱՐՈՒՄ

Աստուած իմ, եթէ կարելի չէր որ
Ամէնքն ըլլային ոափոր օքննըւած՝
Լեցուն բարութեան գինիով հրզօր,
Ընէի՛ր ամէնքն իրարու դիմաց

Պողպատեայ վահան, եւ թոյլ չըտայի՛ք
Որ տըկարը միշտ, ա՛ն ալ քու որդիդ,
Իյնա՛յ եւ արեան իր քողով կարմիր
Մածկէ՛ ամըչցող մարմինն իր վըտիտ....

Բայց չըրի՛ք այդպէս... Կ'ըլլան ոտնակոխ
Ուժովէն՝ նըւազ ուժովմերն ամէն
Եւ կը զարնըւի՛ եղայըն եղբօրմէն....

Ի՞նչ խորհուրդ է այս. մարդու ոսոխ
Եւ Դուն յաւիտեան տըկարին ընդդէմ...
Աստուած իմ, ի՞նչպէս ըզՔեզ ըմբըռնեմ....


Յ Ա Ն Կ

<i>Երեք Զօն</i>	Էջ
Ա. Աստվածոյ,	5
Բ. Հայ Ազգին	6
Գ. Ընթացքողին	7
Հմբուսուրիւն Մրազան	8
Կենդանուրիւն հայրենի	11
Գեղօն հայ որդին	15
Որբերն ձեռքերը	17
Դորժու որբերու	18
Որբերն աղօրքը	20
Որբ - իշխան	21
Մուր Ժամեր (Ա. - Թ.)	22—30
Եկեսցէ	32
Բվ Հայաստան	34
Եկեղեցին հայկական	36
Ս. Կարապետ Կեսարիոյ	38
Հօս եւ Հովիւ	40
Հայ հոգիին	43
Խօսք մեռելոց	44
Խորհուրդ Վարդանանց	46
Տաղ Գրաբարին	48
Կամուրջ	49
Դառն աղօրք	51
Փոշի-ազգ	52
Ներկայ Հայաստանին	53
Երեք կոյերը	54

Խառնուրդ	12	55
Տկարութիւն		56
Մեծ հովեր		57
Հուր ստեղծիչ		58
Խաւարում		59
Տիրան Չրաբեան		60
Պերովընի սոնարին վրայ (Ա—Բ—Գ)		62—64
Դուն հեռաւոր մանկութիւն		65
Չաւակս		66
Ես այս գիշեր		67
Մեկ — հատիկս		68
Ապազան		70
Գիրքեր		71
Աղօրք վաղուան սեմին առջեւ		74
Մահուան		76
Տեսիլ հին կեանքի		78
Միծաղ		89
Նեղոս		80
Մայր եւ որդի		82
«Հոգիս»		84
Երք կը խորհիմ		85
Դադախարաց զետինը		89
Երազին ծնունդը		87
Մուսկոն Աքենքի		88
Վերջաղոյսի ամպեր		89
Բաց ծովուն մէջ		91
Քառասնամեակ (Ա—Բ—Գ)		92—94
Շուն մը		95
Տղաբներ կան		96
Նոր սենեակ		97
Անկարեցին		90
Պոյիս		100

Աղօրի հիւանդ տղու մը հաւար	101
Հաշուեյարդար	102
Երկկ զիշեր	103
Այս երազը	104
Անոնի	105
Ոչ ո՛վ	106
Մենուրիւն	107
Աւենօֆ	108
Յիմորի պէս	109
Վերլուծում	110
Սաղորենին	111
Հաճոյի	112
Եղիպտուհի	113
Իւլիիւտար	114
Սկր տանըլվեց տարեկանին	115
Ծառի ծաղիկներ	116
Յիսնամեակ	117
Զուրերուն վրայ ստուերեն	118
Թիբեռնիկ	119
Լիւսանպուրկի պարտեզին մէջ	120
Ծովափ	121
Բարձրացում	122
Գաշիլիսկան	123
Հառաջանի	124
Գուրը	125
Կ'զգամ այո	126
Արնոնուն	127
Շուարում	128

Այս հասորէն դուքս կը մնան նոյն ժամանակաշրջանին (1919—33) գրուած
ուրիշ բազմաթիւ քերթուածներ, որոնց մեջ ամենոց շաբթ մը
«Մանկութեան Պարտէզին» ըսդհանությ խորացնեա կրոգ:



ՎՐԻՊԱԿ	Էջ	ՏՈՂ	ՄԽԱԼ	ՈՒՂԻՂ
45	12	ի հընուց...:	ի հընուց...:	
56	վերջին	անունովը	անունովդ	
65	6	անձկութեամբ	անձկութեամբ.	
66	3	կոծեցաւ.	կոծեցաւ.	
68	4	երկարորէն	երկարորէն,	
62	7	ջրամոյն	ջրամոյն	
72	10	հակառակ	հակառակ.	
80	2	իշած	իշնող	
88	10	լուսասպիտակ	լուսասպիտակ	
93	8	կարծենք	կը կարծենք	
97	4	պատմէ	պատմէ պիտի	
104	5	եյս	Եյս	
105	3	կ'ելլեն,	կ'ելլեն	
21		ստորև մոոցուած է թուականը՝ 1923		


ՏՊԱԳՐ. «ԱՐԱՔՍ» - ՓԱՐԻԶ

IMPR. ARAX - 221, RUE LAFAYETTE, PARIS



(4.7)

ՏՐԱՆՔ



Գնելու համար դիմել առ.

V. TÉKÉIAN

22, Rue Saint-Sulpice, Paris (6e)

Վճարում կանխիկ, գրավաճառներում՝ 25 % զեղչ:

—————
ՑՊԱՐ. «ԱՐԱՔՍ» - ՓՈՐԻՔ

IMPR. ARAX - 221, RUE LAFAYETTE, PARIS



220053400

